Ն՝ 1322 — 1882 ՅՈՒՆՎԱՐ 12 ՇԱԲԱԹ — ՊԷՅՈՒՆՃԻ ՄԷՆԷ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէջիտիէ 20 դուրուշտան

ՍԹԱՄՊՈՒԼ ԻՉԻՆ

Պիր սէնէլիք . . . 180 ղրշ.
Ալթը այլըգ . . . 90 »
Իւչ այլըգ . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՆ

Բօսթա իլէ իրսալ օլունանագլար իչիւն

Պիր սէնէլիք . . . 220 ղրշ.
Ալթը այլըգ . . . 110 »

30 Բարա

# ԹԷՐՋԻՄԱՆԸ ԷՖԷՐԻ

## ՄԷՎԼԱՅՍԸ ԲՈԼԻՍԹԻՆԷՆ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

## ՎԷ ՍԱՒԻՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՎ ՄԻ ՂԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իչիւն

1 վէ 2 վէ Ճիւնէի սահիֆէյէ 5 ղրշ.
Հիւնէիւ սահիֆէյէ . . . 2 »

ԻԽԹԱՐ . Պանգա , Շիրքէթ վէ ուսուրու սարրաֆիյէյէ այիտ .

2 վէ Ճիւնէիւ սահիֆէյէրէ . 6 ղրշ.
Հիւնէիւ սահիֆէյէ . , . . 4 »

Զիյատէ միւտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըդ օլուր ։

Մէվատը նաֆիսա տայիր պէնտլէր մէճճանէն գապուլ օլունանագ վէ տէրճ օլունմայան էվրագ իստէ օլունմայանագ ։

30 Բարա

Իտարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլոլա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թանրիրիյէսինէ այիտ քեափֆիյի մէվատտ հագգընտա, Միտհատի զազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունանագը կիպի, քեափֆիյի մէքթուպին տախի անըն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԱՆԷ 12 ՅՈՒՆՎԱՐ

### ԿԻԻՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Ահմէտ վէֆիգ բաշա հագրէթլէրի՝ Անատօլու ըսլահաթլարը թարզ վէ սուրէթը իճրասը հագընտա զաթը հագրէթը Շէհրիւարի թարաֆընտան թէրթիպ ութանգիմինէ մէմուր օլտուղու բարբարլար իքմալ իմմիշ տիր։ Պուտան իբի կիւնտէ Մապէ ընտէ էվրագը մէզքիւրէ իլէ պունա տաբր պազը էվրագը սարէ թէտգիգ օլունուպ, պաշ վէքիլ բաշա հագրէթլէրի՝ հէման պիրա ֆասլա թէտգիգաթը մէզքիւրէ իլէ իչթիզալ իլէմիշ տիր։

—

Տիւնքի Սիմէոնտա պէր վէճճը աթի օգունմուշ տըր։

«Լօրա Կրանվիլ՝ Լօնտրայա կէլտիկինտէ ինկիլթէրրանըն Տէրսաատէթ սէֆիրի լօրա Տրֆրինտէն պիր թէլէկրաֆ ախզ իմմիշ օլուպ, պունտա սէֆիրի միւարիլէյինի՝ զաթը հագրէթը Շէհրիւարի իլէ վագը օրան միւլազաթընան սուրէթ մամլուպէտէ օլտուղու պէյան իտիմիշ տիր։ Միւլազաթը մէզքիւրէ՝ պաչլըճա էրմէնիսթանտա իճրա օլունճագ ըսլահաթ հագգընտա ճերէեան իմմիշ տիր։ Զաթը հագրէթը Բատիյահի՝ պու պապատ գաթի վատարտա պուլունմուշ իմիշ։ Միւլազաթը մէզքիւրէ էնտաբնտա Մրսրը մէսէլէսինտէն տէ պահս սեպգաթ իտուպ իմմէտիկի մէճճուլ տըր։»

—

Էվվէլքի կիւն էօյլէնտէն ասնրա մէճլիսը միւքէլա՝ Պաշ վէքիլ Սաիտ բաշա հագրէթլէրինն թասլէթ ռիյասէթինտէ ադ պիր միւտտէթ ադատը իճթիմա իմմիշ, վէ պատէհու բաշի միւշարիւէ հագրէթլէրի Մապէ ինը լՀիւմայունա ազիմէթ իլէմիշ տիր։

—

Պապը Ալիյին ալաֆր. յունվար 13 թարիխիլէ Մրսրը հագգընտա տուլլը էճնէպիյէ նէզտինտէ մուգիմ սիֆիրասնա կէօնտէրտիկի թահրիրաթը ումուրիյէ պու տէֆա էվրօբա կաղէթալարընտա կէօրիլմիշ օլմաղա, թահրիրաթը մէզքիւրէնին պազը մուհիմմիգրալարը պէրվէճճը աթի տէրճ օլունուր։

Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանըն խարիվ Մրսրը կէօնտէրտիլէրի միւթահրտ իլ մէսալ նօթալը խիլասա իմմարտան սանրը չէօյլէ տէեօր։

«Պէօյլէ պիր մուամէլէյէ իմթիմալը միւնասիպ կէօրիլմէյէ, պու պապատ էվվէլ էմրտէ տէվլէթը մէմպուանը բէլիրի իմմիֆսար, մէ տէվլէթլր միւարիլէհա վասէթարը պէլանամ վէ թէէմինաթը մէզքիւրէ թէպիրզ ու թէֆհիմ իմմիշ լազըմ կէլիր իտի դանն իտէրիմ։ Պինաէրին Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանըն ասդրուտան տաղնանդա նէզտը խը թէֆիտէ իճրա իմմարքէրի մուամէլէսինէ բէք տէ հագգը օլմասը զանընտա պուլունտուղու կիպի, Մրսրը հագգընտա օլան հուգուգը հիւքմրանիսի մուխիպ նազարբար պազը պիր թէտպիրին իմմիթիազընտա տէվլէթինը միւշարիւէյիմալը իչլիրաք մէճպուր գըլան էսպապը տախի անրամազա չալըշմագ մէճպուրի. եէթինտէ պուլունուր։»

Ասիմ ֆաղա՝ թահրիրաթը մէզքիւրէտէ մէգալէսինէ խիմամ վերտիկի սրրատա տէվիչ տիր քի, Ֆահիրէ վուգուաթընտան տօյը պուլունտուղուզ ադմը միւշքիւլտէն պէրի թախլիս իմմէտէ քեափֆի օլաճագ թէէմինաթ վէ իյզահաթըն իմաը՝ Պապը Ալի ինչիւն եչետը իհթիյաճատէն օլտուղունու, նէզտինտէ ադուլունարը՝ ըզ տէվլէթէ թէֆհիմ ու թասրիհ իտէսինիզ։

Ամանա Հալա մէզքիւր թահրիրաթը ումուրիյէ հագգընտա չէօյլէ տիյօր։

«Յաթանաթը Սէնիլէնին Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա թարքընտան պէօյլէ պիր նօթանը Լօրա Կրանվիլէ թէպիրզ օլունուպ օլունմատըգընը պիլէմէզ իսէք տէ, զանընմուզա կէօրէ, Բարիզ Օսմանլը սէֆիրի էսատ պէյ՝ Ֆրանսա մէճլիսի վիւքէլա բիրիսի Մ. Կամպէթթա իլէ վագը օլան պիր միւլազաթընտա, բէրիսի միւշարիւէյինէ Պապը Ալիյին պիր թէլէկրաֆը գրատթ իմմէքլէ իքթիֆա իտիլա, սուրէթինի վերմէմիշ տիր։ Պու թէպիրտաքը իւզերինէ ինկիլթէրրա իլէ Ֆրանսա պէյնինտէ թատթիի էֆքեար օլունուպ, պու իքի տէվլէթլէրին Իսլամիվը Մրսրրա իսթիվ օրան նօթասը պէր վէճճը աթի թատտիր օլունմուշ տըր։ Շէօյլէ քի, զաթը հագրէթը Շէհրիւարինին Մրսրը հագգընտաքի ֆէրմանլարընը միւհիմանը Մրսրրտա մէնֆիյէթլերի օլմազատան էվվել ադտ օլունան մուգավէլէլերտէքի թէէմինաթ իպտա օլունմուշ տըր։»

—

Վէնէն մալիմաթընա կէօրէ, էվրօբա տէվլէթլերի Մրսրրտա հուգուգը սալթանաթը Սէնիլէյէ զերրէ գատար խալել կէլմէսինէ բազի օլմաճաղլարընը, վէ հիչ պիր տէվլէթ թարաֆընտան պիւթիւն էվրօբա տուէլը մուազզամասընը մուվաֆֆագաթը օլմագսըզն Մրսրրա տարր պիր չէյ եաբըլմայաղընը Պապը Ալիյէ մաարէֆը թէէմինտէ իֆֆատ իմմիշլէր իմիշ։

Կաղէթաի մէզքիւրուն պէճանընա նազարէն, Մրսրրտա էճնէպիէ նէբէ գաբըլմըշ պազը ֆրէդրալար միւթէանա օլմագ իւզրէ քեափֆէի էհալի էճնէպիլէրէն նէֆրէթ իմմէքտէ, վէ հաթթա էհալիի մահալլիէ իլէ խոչ կէչինմէք իհթիմալընտա պուլունճա պազը էճնէպիթիճճարան պիլէ՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրաեա, Մրսրրա միտանէլէ իտէրէք պու նէմիճէլէրէ սէպէպ օլմալարընտան տօպաեը, հիրատէթ վէ զաղապ ըզհար փաէյօրլար իմիշ։

—

Պապը Ալիյին ալաֆր. յունվար 13 թարիխիլէ Մրսրը հագգընտա տուլլը էճնէպիյէ նէզտինտէ մուգիմ սիֆիրասնա կէօնտէրտիկի թահրիրաթը ումուրիյէ պու տէֆա էվրօբա կաղէթալարընտա կէօրիլմիշ օլմաղա, թահրիրաթը մէզքիւրէնին պազը մուհիմմիգրալարը պէրվէճճը աթի տէրճ օլունուր։

Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը խարիվ Մրսրրա կէօնտէրտիլէրի միւթահրտ իլ մէսալ նօթալը խիլասա իմմարտան սանրը չէօյլէ տէեօր։

«Պէօյլէ պիր մուամէլէյէ իմթիմալը միւնասիպ կէօրիլմէյէ, պու պապատ էվվէլ էմրտէ տէվլէթը մէմպուանը բէլիրի իմմիֆսար, մէ տէվլէթլր միւարիլէհա վասէթարը պէլանամ վէ թէէմինաթը մէզքիւրէ թէպիրզ ու թէֆհիմ իմմիշ լազըմ կէլիր իտի դանն իտէրիմ։ Պինաէրին Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը ասդրուտան տաղնանդա նէզտը խը թէֆիտէ իճրա իմմարքէրի մուամէլէսինէ բէք տէ հագգը օլմասը զանընտա պուլունտուղու կիպի, Մրսրը հագգընտա օլան հուգուգը հիւքմրանիսի մուխիպ նազարբար պազը պիր թէտպիրին իմմիթիազընտա տէվլէթինը միւշարիւէյիմալը իչլիրաք մէճպուր գըլան էսպապը տախի անրամազա չալըշմագ մէճպուրի. եէթինտէ պուլունուր։»

Ասիմ ֆաղա՝ թահրիրաթը մէզքիւրէտէ մէգալէսինէ խիմամ վերտիկի սրրատա տէվիչ տիր քի, Ֆահիրէ վուգուաթընտան տօյը պուլունտուղուզ ադմը միւշքիւլտէն պէրի թախլիս իմմէտէ քեափֆի օլաճագ թէէմինաթ վէ իյզահաթըն իմաը՝ Պապը Ալի ինչիւն եչետը իհթիյաճատէն օլտուղունու, նէզտինտէ ադուլունարը՝ ըզ տէվլէթէ թէֆհիմ ու թասրիհ իտէսինիզ։

Ամանա Հալա մէզքիւր թահրիրաթը ումուրիյէ հագգընտա չէօյլէ տիյօր։

«Յաթանաթը Սէնիլէնին Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա թարքընտան պէօյլէ պիր նօթանը Լօրա Կրանվիլէ թէպիրզ օլունուպ օլունմատըգընը պիլէմէզ իսէք տէ, զանընմուզա կէօրէ, Բարիզ Օսմանլը սէֆիրի էսատ պէյ՝ Ֆրանսա մէճլիսի վիւքէլա բիրիսի Մ. Կամպէթթա իլէ վագը օլան պիր միւլազաթընտա, բէրիսի միւշարիւէյինէ Պապը Ալիյին պիր թէլէկրաֆը գրատթ իմմէքլէ իքթիֆա իտիլա, սուրէթինի վերմէմիշ տիր։ Պու թէպիրտաքը իւզերինէ ինկիլթէրրա իլէ Ֆրանսա պէյնինտէ թատթիի էֆքեար օլունուպ, պու իքի տէվլէթլէրին Իսլամիվը Մրսրրա իսթիվ օրան նօթասը պէր վէճճը աթի թատտիր օլունմուշ տըր։ Շէօյլէ քի, զաթը հագրէթը Շէհրիւարինին Մրսրը հագգընտաքի ֆէրմանլարընը միւհիմանը Մրսրրտա մէնֆիյէթլերի օլմազատան էվվել ադտ օլունան մուգավէլէլերտէքի թէէմինաթ իպտա օլունմուշ տըր։»

—

Վէնէն մալիմաթընա կէօրէ, էվրօբա տէվլէթլերի Մրսրրտա հուգուգը սալթանաթը Սէնիլէյէ զերրէ գատար խալել կէլմէսինէ բազի օլմաճաղլարընը, վէ հիչ պիր տէվլէթ թարաֆընտան պիւթիւն էվրօբա տուէլը մուազզամասընը մուվաֆֆագաթը օլմագսըզն Մրսրրա տարր պիր չէյ եաբըլմայաղընը Պապը Ալիյէ մաարէֆը թէէմինտէ իֆֆատ իմմիշլէր իմիշ։

Կաղէթաի մէզքիւրուն պէճանընա նազարէն, Մրսրրտա էճնէպիէ նէբէ գաբըլմըշ պազը ֆրէդրալար միւթէանա օլմագ իւզրէ քեափֆէի էհալի էճնէպիլէրէն նէֆրէթ իմմէքտէ, վէ հաթթա էհալիի մահալլիէ իլէ խոչ կէչինմէք իհթիյաճընտա պուլունճա պազը էճնէպիթիճճարան պիլէ՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրաեա, Մրսրրա միտանէլէ իտէրէք պու նէմիճէլէրէ սէպէպ օլմալարընտան տօպաեը, հիրատէթ վէ զաղապ ըզհար փաէյօրլար իմիշ։

—

Պապը Ալիյին ալաֆր. յունվար 13 թարիխիլէ Մրսրը հագգընտա տուլլը էճնէպիյէ նէզտինտէ մուգիմ սիֆիրասնա կէօնտէրտիկի թահրիրաթը ումուրիյէ պու տէֆա էվրօբա կաղէթալարընտա կէօրիլմիշ օլմաղա, թահրիրաթը մէզքիւրէնին պազը մուհիմմիգրալարը պէրվէճճը աթի տէրճ օլունուր։

Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը խարիվ Մրսրրա կէօնտէրտիլէրի միւթահրտ իլ մէսալ նօթալը խիլասա իմմարտան սանրը չէօյլէ տէեօր։

«Պէօյլէ պիր մուամէլէյէ իմթիմալը միւնասիպ կէօրիլմէյէ, պու պապատ էվվէլ էմրտէ տէվլէթը մէմպուանը բէլիրի իմմիֆսար, մէ տէվլէթլր միւարիլէհա վասէթարը պէլանամ վէ թէէմինաթը մէզքիւրէ թէպիրզ ու թէֆհիմ իմմիշ լազըմ կէլիր իտի դանն իտէրիմ։ Պինաէրին Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը ասդրուտան տաղնանդա նէզտը խը թէֆիտէ իճրա իմմարքէրի մուամէլէսինէ բէք տէ հագգը օլմասը զանընտա պուլունտուղու կիպի, Մրսրը հագգընտա օլան հուգուգը հիւքմրանիսի մուխիպ նազարբար պազը պիր թէտպիրին իմմիթիազընտա տէվլէթինը միւշարիւէյիմալը իչլիրաք մէճպուր գըլան էսպապը տախի անրամազա չալըշմագ մէճպուրի. եէթինտէ պուլունուր։»

Ասիմ ֆաղա՝ թահրիրաթը մէզքիւրէտէ մէգալէսինէ խիմամ վերտիկի սրրատա տէվիչ տիր քի, Ֆահիրէ վուգուաթընտան տօյը պուլունտուղուզ ադմը միւշքիւլտէն պէրի թախլիս իմմէտէ քեափֆի օլաճագ թէէմինաթ վէ իյզահաթըն իմաը՝ Պապը Ալի ինչիւն եչետը իհթիյաճատէն օլտուղունու, նէզտինտէ ադուլունարը՝ ըզ տէվլէթէ թէֆհիմ ու թասրիհ իտէսինիզ։

Ամանա Հալա մէզքիւր թահրիրաթը ումուրիյէ հագգընտա չէօյլէ տիյօր։

«Յաթանաթը Սէնիլէնին Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա թարքընտան պէօյլէ պիր նօթանը Լօրա Կրանվիլէ թէպիրզ օլունուպ օլունմատըգընը պիլէմէզ իսէք տէ, զանընմուզա կէօրէ, Բարիզ Օսմանլը սէֆիրի էսատ պէյ՝ Ֆրանսա մէճլիսի վիւքէլա բիրիսի Մ. Կամպէթթա իլէ վագը օլան պիր միւլազաթընտա, բէրիսի միւշարիւէյինէ Պապը Ալիյին պիր թէլէկրաֆը գրատթ իմմէքլէ իքթիֆա իտիլա, սուրէթինի վերմէմիշ տիր։ Պու թէպիրտաքը իւզերինէ ինկիլթէրրա իլէ Ֆրանսա պէյնինտէ թատթիի էֆքեար օլունուպ, պու իքի տէվլէթլէրին Իսլամիվը Մրսրրա իսթիվ օրան նօթասը պէր վէճճը աթի թատտիր օլունմուշ տըր։ Շէօյլէ քի, զաթը հագրէթը Շէհրիւարինին Մրսրը հագգընտաքի ֆէրմանլարընը միւհիմանը Մրսրրտա մէնֆիյէթլերի օլմազատան էվվել ադտ օլունան մուգավէլէլերտէքի թէէմինաթ իպտա օլունմուշ տըր։»

—

Սօն բօսթա իլէ կէլէն Լէրօբա կաղէթալարընտա օգունտուղունա կէօրէ, կէչէն բազար կիւնիւ Ֆրանսը ասհապը թահվիլաթ գօմիթէէրի պէյնինտէ իմթիֆագը թաամ մէվճուտ տըր, վէ Մ. Վալֆրէյ՝ թէսվիկի տույուն գարարնամէսինին իճրատ ահքեարընը վէ մէճլիսը իտարէսինն մէմուրիյէթինի ինկիլիզ գօմիթէսիյէ պէրապէր թաեին իմմէք իւզրէ կէլէճէք փեարուարրն ելլբ կիւնէրինտ Լօնտրայա կիտէճէք տիր։

Ալբնան մալիմաթա կէօրէ, գարանամէի Հիւմայունա էսպաէն դաչ թապուրճուգ ասքէր իլէ պիր Զէզարը (Մուսթաֆա բաշա) կէօնտէրէպիլտիկի, վէ պու տէֆա իսէ Զագի Օսմանլը վէ Զագի Մուխթարբէզարբարա պէնզէմէյէնի կիպի, Զագի Սալթան Սպտիլ Համիտ խանըն ըլէմն ստա, Եահնիլէրտէ նիմունէի հարէքեաթը կէօրիլէն ասքէր տախի Սալթան Սէլիմին հէնուզ իպթիտաի ինիթիզամընտա պուլունան ասքէրինէ հիչ պէնզէմէտիկինի պէեան իտէյօր։

Մէգքիւր կազէթա՝ պունլարը եարդամտան մագտուտի, ինկիլիզ վէ Ֆրանսըզ միլլէթլերի կիպի Օսմանլըլարընն տօսթը սահիհի օլան միլլէթլերի թէհտիտ իչիւն օլմաբրը իլավէ իտէյօր։

—

Լօնտրատաքի կէզ կազէթասը՝ նէն 16 յունվար թարիխի նիսախնտէ օգունտուղունա կէօրէ, Սալթանաթը Սէնիլէյէն Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա՝ հագրէթլէրի ինկիլթէրրա խարիճիէ նազարը լօրա Կրանվիլէ պիր նօթա թագտիմ իտէրէք։ Իչպու նօթատա ումուրու մէսաիհը Մրսրի՝ եէեէ նէզարէթ իմմէեէ ինկիլթէրրա իլէ Ֆրանսանըն հագգընը Պապը Ալի ըտտա իմմէքտէ օլուպ, պու հագգընն անճագ քէնտուեէ միւնհասրը պուլունտուղունու պէեան իմմիշ տիր։ Կէզ կազէթասընը պէյանընա կէօրէ, Գանթ կըրանվիլ Պապը Ալիյէ վէրիլէճէք օլան ճէվապը գարարլաշտրըմագ իւզրէ հեեեթը վիւքէլալը իճթիմայէ տտվէթ իտէճէք տիր։

—

Մ. Գուրդ՝ Սէրվէր բաշա հագրէթլէրինէ պիր թէլէկրաֆ քէլմէտէ իտէրէք, կէչէն ճումատա կիւնիւ ասհապը թահվիլաթը նէ սուրէթլէ ադտը մէճլիս իմմտիքերինի. վէ Մ. Գուրդա թէչէքքիր օլունտուղտան պաչգա մուտտաէյհ իլէ Մ. Վալֆրէյ վէ սարի էճնէպի տաիլէր վէքիլերինին մուտվէնէթը խոսիսանէլերի իմագտիր օլունտուղունը վէ պախուտու. ֆալիգէրին վերիլմէմէսինտէն տօլայը մաղատը օլան պինդրէճէ զէվմէրն սալիրէ Բասիչահիտ մաղհարը նիմէթ օլաճագլարը ճիհէթլէ խարիբան Շահանէեէ հէյրէթճէ թէչէքիր օլունտուղունու իչար իլէմիշ տիր։

—

Սօն բօսթա իլէ կէլէն Լէրօբա կաղէթալարընտա օգունտուղունա կէօրէ, կէչէն բազար կիւնիւ Ֆրանսը ասհապը թահվիլաթ գօմիթէէրի պէյնինտէ իմթիֆագը թաամ մէվճուտ տըր, վէ Մ. Վալֆրէյ՝ թէսվիկի տույուն գարարնամէսինին իճրատ ահքեարընը վէ մէճլիսը իտարէսինն մէմուրիյէթինի ինկիլիզ գօմիթէսիյէ պէրապէր թաեին իմմէք իւզրէ կէլէճէք փեարուարրն ելլբ կիւնէրինտ Լօնտրայա կիտէճէք տիր։

Ալբնան մալիմաթա կէօրէ, գարանամէի Հիւմայունա էսպաէն դաչ թապուրճուգ ասքէր իլէ պիր Զէզարը (Մուսթաֆա բաշա) կէօնտէրէպիլտիկի, վէ պու տէֆա իսէ Զագի Օսմանլը վէ Զագի Մուխթարբէզարբարա պէնզէմէյէնի կիպի, Զագի Սալթան Սպտիլ Համիտ խանըն ըլէմն ստա, Եահնիլէրտէ նիմունէի հարէքեաթը կէօրիլէն ասքէր տախի Սալթան Սէլիմին հէնուզ իպթիտաի ինիթիզամընտա պուլունան ասքէրինէ հիչ պէնզէմէտիկինի պէեան իտէյօր։

Մէգքիւր կազէթա՝ պունլարը եարդամտան մագտուտի, ինկիլիզ վէ Ֆրանսըզ միլլէթլերի կիպի Օսմանլըլարընն տօսթը սահիհի օլան միլլէթլերի թէհտիտ իչիւն օլմաբրը իլավէ իտէյօր։

—

Մ. Գուրդ՝ Սէրվէր բաշա հագրէթլէրինէ պիր թէլէկրաֆ քէլմէտէ իտէրէք, կէչէն ճումատա կիւնիւ ասհապը թահվիլաթ գօմիթէէրի պէյնինտէ իմթիֆագը թաամ մէվճուտ տըր։ Մ. Գուրդ՝ Սէրվէր բաշա հագրէթլէրինէ պիր թէլէկրաֆ քէլմէտէ իտէրէք, կէչէն ճումատա կիւնիւ ասհապը թահվիլաթը նէ սուրէթլէ ադտը մէճլիս իմմտիքերինի. վէ Մ. Գուրդա թէչէքքիր օլունտուղտան պաչգա մուտտաէյհ իլէ Մ. Վալֆրէյ վէ սարի էճնէպի տաիլէր վէքիլերինին մուտվէնէթը խոսիսանէլերի իմագտիր օլունտուղունը վէ պախուտու. ֆալիգէրին վերիլմէմէսինտէն տօլայը մաղատը օլան պինդրէճէ զէվմէրն սալիրէ Բասիչահիտ մաղհարը նիմէթ օլաճագլարը ճիհէթլէ խարիբան Շահանէեէ հէյրէթճէ թէչէքիր օլունտուղունու իչար իլէմիշ տիր։

Ամանա Հալա մէզքիւր թահրիրաթը ումուրիյէ հագգընտա չէօյլէ տիյօր։

«Յաթանաթը Սէնիլէնին Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա թարքընտան պէօյլէ պիր նօթանը Լօրա Կրանվիլէ թէպիրզ օլունուպ օլունմատըգընը պիլէմէզ իսէք տէ, զանընմուզա կէօրէ, Բարիզ Օսմանլը սէֆիրի էսատ պէյ՝ Ֆրանսա մէճլիսի վիւքէլա բիրիսի Մ. Կամպէթթա իլէ վագը օլան պիր միւլազաթընտա, բէրիսի միւշարիւէյինէ Պապը Ալիյին պիր թէլէկրաֆը գրատթ իմմէքլէ իքթիֆա իտիլա, սուրէթինի վերմէմիշ տիր։ Պու թէպիրտաքը իւզերինէ ինկիլթէրրա իլէ Ֆրանսա պէյնինտէ թատթիի էֆքեար օլունուպ, պու իքի տէվլէթլէրին Իսլամիվը Մրսրրա իսթիվ օրան նօթասը պէր վէճճը աթի թատտիր օլունմուշ տըր։ Շէօյլէ քի, զաթը հագրէթը Շէհրիւարինին Մրսրը հագգընտաքի ֆէրմանլարընը միւհիմանը Մրսրրտա մէնֆիյէթլերի օլմազատան էվվել ադտ օլունան մուգավէլէլերտէքի թէէմինաթ իպտա օլունմուշ տըր։»

—

Վէնէն մալիմաթընա կէօրէ, էվրօբա տէվլէթլերի Մրսրրտա հուգուգը սալթանաթը Սէնիլէյէ զերրէ գատար խալել կէլմէսինէ բազի օլմաճաղլարընը, վէ հիչ պիր տէվլէթ թարաֆընտան պիւթիւն էվրօբա տուէլը մուազզամասընը մուվաֆֆագաթը օլմագսըզն Մրսրրա տարր պիր չէյ եաբըլմայաղընը Պապը Ալիյէ մաարէֆը թէէմինտէ իֆֆատ իմմիշլէր իմիշ։

Կաղէթաի մէզքիւրուն պէճանընա նազարէն, Մրսրրտա էճնէպիէ նէբէ գաբըլմըշ պազը ֆրէդրալար միւթէանա օլմագ իւզրէ քեափֆէի էհալի էճնէպիլէրէն նէֆրէթ իմմէքտէ, վէ հաթթա էհալիի մահալլիէ իլէ խոչ կէչինմէք իհթիյաճընտա պուլունճա պազը էճնէպիթիճճարան պիլէ՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրաեա, Մրսրրա միտանէլէ իտէրէք պու նէմիճէլէրէ սէպէպ օլմալարընտան տօպաեը, հիրատէթ վէ զաղապ ըզհար փաէյօրլար իմիշ։

—

Պապը Ալիյին ալաֆր. յունվար 13 թարիխիլէ Մրսրը հագգընտա տուլլը էճնէպիյէ նէզտինտէ մուգիմ սիֆիրասնա կէօնտէրտիկի թահրիրաթը ումուրիյէ պու տէֆա էվրօբա կաղէթալարընտա կէօրիլմիշ օլմաղա, թահրիրաթը մէզքիւրէնին պազը մուհիմմիգրալարը պէրվէճճը աթի տէրճ օլունուր։

Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը խարիվ Մրսրրա կէօնտէրտիլէրի միւթահրտ իլ մէսալ նօթալը խիլասա իմմարտան սանրը չէօյլէ տէեօր։

«Պէօյլէ պիր մուամէլէյէ իմթիմալը միւնասիպ կէօրիլմէյէ, պու պապատ էվվէլ էմրտէ տէվլէթը մէմպուանը բէլիրի իմմիֆսար, մէ տէվլէթլր միւարիլէհա վասէթարը պէլանամ վէ թէէմինաթը մէզքիւրէ թէպիրզ ու թէֆհիմ իմմիշ լազըմ կէլիր իտի դանն իտէրիմ։ Պինաէրին Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը ասդրուտան տաղնանդա նէզտը խը թէֆիտէ իճրա իմմարքէրի մուամէլէսինէ բէք տէ հագգը օլմասը զանընտա պուլունտուղու կիպի, Մրսրը հագգընտա օլան հուգուգը հիւքմրանիսի մուխիպ նազարբար պազը պիր թէտպիրին իմմիթիազընտա տէվլէթինը միւշարիւէյիմալը իչլիրաք մէճպուր գըլան էսպապը տախի անրամազա չալըշմագ մէճպուրի. եէթինտէ պուլունուր։»

Ասիմ ֆաղա՝ թահրիրաթը մէզքիւրէտէ մէգալէսինէ խիմամ վերտիկի սրրատա տէվիչ տիր քի, Ֆահիրէ վուգուաթընտան տօյը պուլունտուղուզ ադմը միւշքիւլտէն պէրի թախլիս իմմէտէ քեափֆի օլաճագ թէէմինաթ վէ իյզահաթըն իմաը՝ Պապը Ալի ինչիւն եչետը իհթիյաճատէն օլտուղունու, նէզտինտէ ադուլունարը՝ ըզ տէվլէթէ թէֆհիմ ու թասրիհ իտէսինիզ։

Ամանա Հալա մէզքիւր թահրիրաթը ումուրիյէ հագգընտա չէօյլէ տիյօր։

«Յաթանաթը Սէնիլէնին Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա թարքընտան պէօյլէ պիր նօթանը Լօրա Կրանվիլէ թէպիրզ օլունուպ օլունմատըգընը պիլէմէզ իսէք տէ, զանընմուզա կէօրէ, Բարիզ Օսմանլը սէֆիրի էսատ պէյ՝ Ֆրանսա մէճլիսի վիւքէլա բիրիսի Մ. Կամպէթթա իլէ վագը օլան պիր միւլազաթընտա, բէրիսի միւշարիւէյինէ Պապը Ալիյին պիր թէլէկրաֆը գրատթ իմմէքլէ իքթիֆա իտիլա, սուրէթինի վերմէմիշ տիր։ Պու թէպիրտաքը իւզերինէ ինկիլթէրրա իլէ Ֆրանսա պէյնինտէ թատթիի էֆքեար օլունուպ, պու իքի տէվլէթլէրին Իսլամիվը Մրսրրա իսթիվ օրան նօթասը պէր վէճճը աթի թատտիր օլունմուշ տըր։ Շէօյլէ քի, զաթը հագրէթը Շէհրիւարինին Մրսրը հագգընտաքի ֆէրմանլարընը միւհիմանը Մրսրրտա մէնֆիյէթլերի օլմազատան էվվել ադտ օլունան մուգավէլէլերտէքի թէէմինաթ իպտա օլունմուշ տըր։»

—

Վէնէն մալիմաթընա կէօրէ, էվրօբա տէվլէթլերի Մրսրրտա հուգուգը սալթանաթը Սէնիլէյէ զերրէ գատար խալել կէլմէսինէ բազի օլմաճաղլարընը, վէ հիչ պիր տէվլէթ թարաֆընտան պիւթիւն էվրօբա տուէլը մուազզամասընը մուվաֆֆագաթը օլմագսըզն Մրսրրա տարր պիր չէյ եաբըլմայաղընը Պապը Ալիյէ մաարէֆը թէէմինտէ իֆֆատ իմմիշլէր իմիշ։

Կաղէթաի մէզքիւրուն պէճանընա նազարէն, Մրսրրտա էճնէպիէ նէբէ գաբըլմըշ պազը ֆրէդրալար միւթէանա օլմագ իւզրէ քեափֆէի էհալի էճնէպիլէրէն նէֆրէթ իմմէքտէ, վէ հաթթա էհալիի մահալլիէ իլէ խոչ կէչինմէք իհթիյաճընտա պուլունճա պազը էճնէպիթիճճարան պիլէ՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրաեա, Մրսրրա միտանէլէ իտէրէք պու նէմիճէլէրէ սէպէպ օլմալարընտան տօպաեը, հիրատէթ վէ զաղապ ըզհար փաէյօրլար իմիշ։

—

Պապը Ալիյին ալաֆր. յունվար 13 թարիխիլէ Մրսրը հագգընտա տուլլը էճնէպիյէ նէզտինտէ մուգիմ սիֆիրասնա կէօնտէրտիկի թահրիրաթը ումուրիյէ պու տէֆա էվրօբա կաղէթալարընտա կէօրիլմիշ օլմաղա, թահրիրաթը մէզքիւրէնին պազը մուհիմմիգրալարը պէրվէճճը աթի տէրճ օլունուր։

Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը խարիվ Մրսրրա կէօնտէրտիլէրի միւթահրտ իլ մէսալ նօթալը խիլասա իմմարտան սանրը չէօյլէ տէեօր։

«Պէօյլէ պիր մուամէլէյէ իմթիմալը միւնասիպ կէօրիլմէյէ, պու պապատ էվվէլ էմրտէ տէվլէթը մէմպուանը բէլիրի իմմիֆսար, մէ տէվլէթլր միւարիլէհա վասէթարը պէլանամ վէ թէէմինաթը մէզքիւրէ թէպիրզ ու թէֆհիմ իմմիշ լազըմ կէլիր իտի դանն իտէրիմ։ Պինաէրին Պապը Ալի՝ Ֆրանսա իլէ ինկիլթէրրանը ասդրուտան տաղնանդա նէզտը խը թէֆիտէ իճրա իմմարքէրի մուամէլէսինէ բէք տէ հագգը օլմասը զանընտա պուլունտուղու կիպի, Մրսրը հագգընտա օլան հուգուգը հիւքմրանիսի մուխիպ նազարբար պազը պիր թէտպիրին իմմիթիազընտա տէվլէթինը միւշարիւէյիմալը իչլիրաք մէճպուր գըլան էսպապը տախի անրամազա չալըշմագ մէճպուրի. եէթինտէ պուլունուր։»

Ասիմ ֆաղա՝ թահրիրաթը մէզքիւրէտէ մէգալէսինէ խիմամ վերտիկի սրրատա տէվիչ տիր քի, Ֆահիրէ վուգուաթընտան տօյը պուլունտուղուզ ադմը միւշքիւլտէն պէրի թախլիս իմմէտէ քեափֆի օլաճագ թէէմինաթ վէ իյզահաթըն իմաը՝ Պապը Ալի ինչիւն եչետը իհթիյաճատէն օլտուղունու, նէզտինտէ ադուլունարը՝ ըզ տէվլէթէ թէֆհիմ ու թասրիհ իտէսինիզ։

Ամանա Հալա մէզքիւր թահրիրաթը ումուրիյէ հագգընտա չէօյլէ տիյօր։

«Յաթանաթը Սէնիլէնին Լօնտրա սէֆիրի Միւզիւրիս բաշա թարքընտան պէօյլէ պիր նօթանը Լօրա Կրանվիլէ թէպիրզ օլունուպ օլունմատըգընը պիլէմէզ իսէք տէ, զանընմուզա կէօրէ, Բարիզ Օսմանլը սէֆիրի էսատ պէյ՝ Ֆրանսա մէճլիս

## ԱՀՎԱԼԸ ԲՕԼԻԹԻԳԻՆ

### ԻՆԿԻԼԹԷՐՐԱ ՎԷ ԱՄԵՐԻԳԱ

### Բ

Բանամա գարա—պօղազքէն այլելոպ պիր տէնիզ պօղազնա թահվիլ օլմասը իլէ, Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերի պէյնինտէ ագտ օլունմուշ օյան ահանամէնին եա լընըզ Ինկիլթերրայա մէնֆաաթը սուրէթտէ գալէմէ ալընմըշ օլմասընան նէչէթ իլէ տիկիլի տէ իլայվէ իլէմիշ իտիք։

Միւճթէմէյի Ամերիգա հիւքիւմէթի, չիմտի մէգքիւր ահանամէնին թէպտիլինի թալեպ իլէմէքտէ, վէ Ինկիլթերրա տէվլէթի տախի մէղքիւր թէքլիֆի ըետ իթմէքտէ տիր։

Էկէր Միւճթէմէյի Ամերիգա հիւքիւմէթինին պու թէքլիֆի ալրվ պիր պօշպողազլըգ տէյին իսէ, թապիաթը իլէ իչինեա սուրէթի տօսթանէտէ թէսվիյէսի, եա իլէրուսի իչուն մուխթարատան խալի օլամաեան սիքիւթ մէզարընտա կէօմիւլմէսի, վէ եախօտ սիլահ մահքէմէսինին հիւքմիւնէ հէվալէ իտիլմէսի լազըմ կէլէճէք տիր։

Պունլարընը հա՞ՆԿԸՆ դիեատ իհթիմալտէն կէօրունմէքտէ տիր։

Մագսէտիմիզ պունու թէֆթիշ իթմէքտէն իպարէթ տիր։

Իչին եա սուրէթի տօսթանէտէ թէսվիյէսի, եախօտ սիքիւթ մէզարընա կէօմիւլմէսի, պիր սուրէթլէ մուհարէպէտէ վուգուրինին իհթիմալտէն պուլունմամասընա թապի օլտուզընտան, էվվէլի նէթիճէլերէ գարար վերէպիմէք իչուն, էվվելճէ հէր հալտէ պիր մուհարէպէնին իհթիմալտէն պուլունուպ պուլունմամասընա պիր գարար վերմէքլիյէ իհթիեաճ հասըլ օլույօր։

Իմտի էվվել պէ էվվել, Ինկիլթերրա իլէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերինին, պիրիպիրլերի իլէ պիր մուհարէպէտէ թուրմալարը նէ տերէճէյտէք իհթիմալտէն օլապիլտիյի իւզերինէ պահս իմմէլիյիզ։

Ինկիլթերրա տէվլէթինին, Լվրօքանընը խարիճինտէ բէք պէօյիւք պիր մուհարէպէյէ կիրիշմէսինէ բէք զիյատ արզու կէօսթ ըմէքտէ օլանլար վար տըր։

Քէզալիք էօյլէ պիր տէհլէթլի հալտէն խէվֆի ու էնտիշէ իտէնլերին մըգտարը տախի անլերտէն ազ տէյիլ տիր։

Շէօլէ քի, պիր արա պիւթիւն տիւնեայը իքի գրսմա թազսիմի տերէք, պիր գրսմըն էօյլէ պիր ազիմ մուհարէպէ վուգուրի արզուսունտա վէ տիկէր գրսմըն տախի օնա գարշը պուլունտուգլարընը պէեան խլէտիյիմիզէ, միւպայա ղ ազվիեաթը թահթընա կիրէմէյէն սահիհիքլերտէն պիրիսինի սէօյլէմիշ օլուրուզ տէյի իթիմատ իտէրիզ։

Իմտի, պիւթիւն ահվալը բօիթիգիէյէ պու տերէճէտէ պէօյիւք էհէմմիյէթի օյան պէօյէ պիր մատտէ իւզերինէ, քիչեալընըզ Բանամա գանալընա մախսուս տէյիլ տիր, նէ գարար մէրագ վէ միւթալեա օլունսա չօգ օլմազ։

Պիզ պունտան մուգատտէմ պիր իքի միւնասէպաթլա, Ինկիլթերրա տէվլէթի, հայիզ պուլունտուղը մէվգրի հազըրէսի իլէ, Լվրօքանընը զապթիյէսի հալինտէ պուլունմազտա տըր տէտիք։ Վէ պու սէօզիւմիզիւ կէրի ալմաեա հիչ պիր սէպէպ կէօրէմէտիքտէն պաշգա, հաթթա կիւն պէ կիւն տահա զիեատէ մէգքիւր իթիգատըրզա թազվիեէթ վիրմէք մէճպուրիեէթի թահթընտա պուլունուհօրուզ։

Ինկիլթերրա տէվլէթի, Միւճթէմէյի Ամերիգա կիպի տուէլը մուազզամատան պագրըսընընդ հիչ պիրինտէն խէվֆի պուլունմամասընան պիր տէվլէթ իլէ պէօյիւք պիր մուհարէպէյէ թութուլտուղունտա, Լվրօքանընը զապթիյէսիզ զալանճաղնա զերրէ գարար չիւպհեէ մահկիլ գալմազ։

Վէ օյ վագթէ, պիւթիւն Լվրօքա, Ասիա, վէ Աֆրիգա վէ Ամերիգա գրթալարընտա նէ հալլէր զուհուրա կէլէճէյինի քէշֆ իթմէք, ինսան գուտրէթինին խարիճինտէ պուլունանաղ տըր։

Եալընըզ պու միւթալեա, ասլէն վէ հալէն պիրիպիրլերինէ գարընտաշ օյան Ինկիլիզ վէ Ամերիգա միլլէթլերինին, պիրիպիրլերինէ տիչմէլերի իհթիմալինին էհէմմիյէթի տերէճէսինի հիսս իթտիրմէյէ քէֆի տիր։

Տիւնեա իւզերինտէ մէվ'ուտ պուլունան քէշֆիյի տէվլէթլէր իչինտէ, Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա կիպի, սուլհ վագթինտէ էն սաքին վէ էն զարարսըզ, ֆագաթ հարպ վագթինտէն էն տէհլիլի վէ էն զարարլը պիր տէվլէթ տահա պուլունմասը խէյլ օյունմազ։

Զիրնքի հէր տէվլէթին, Նիհայէթ պիր իքի սէնէյէ գատար թէսլիմէ մէճպուր օլաճագ զայիֆ թարաֆլարը պուլունտուղու հալտէ, Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերի իսէ, պիր քէրրէ ճիտտի օլարագ պէօեիւք պիր մուհարէպէյէ թութուլտուգլարը հալտէ, պէշ օն սէնէ մուհարէպէյի տէվամ իյլէմէք իչուն սաքէր, տօնանմա, վէ Ադճէ թէտարիք իտէպիտիքտէն պաշգա, հէմ միլքլերի պաշգա միլքլերէ նիսպէթէն զապթ օյունամազ, վէ հէմմէ, մուհարէպէ տէվամ իթտիքճէ, պաշգա տէվլէթլէր իւզերինտէ կէօրիւլտիյիւ կիպի եա սաքէր, եա տօնանմա, վէ եախօտ ապճէ զարուրէթի մէյտանա չըգմասարգատան պաշգա, հաթթա պունլարա պիթթէտարիճ տահա զիյատ գուվվէթ տախի վերէպիլիրլը։

Իչթէ ֆարգ պունտա տըր։

Վէ պու սէպէպ իլէ տիր քի, օրտու տէնիէպիլճէք անճագ օն պէշ պին սաքէրի պուլունան Միւճթէմէյի Ամերիգա հիւքիւմէթի, միլեօնլար իլէ սաքէրլերի պուլունան, Ալէմանիա, Ֆրանսա, Ռուսիա վէ Ավթրիա տէվլէթլերինին հէր պիրինտէն զիեատէ գուվվէթլի տիր։

Զիրնքի տիւէլի մուազզամա իչինտէ, Ինկիլթերրատան պաշգա հէր պիր տէվլէթին, պէօյիւք պիր ֆէլսաքէթի սաքէրիէտէն սօնրա միլքլերի տիչմէն թարաֆընտան չըղնանըգ, տահա սաքէրի, տօնանմասը, վէ ագճէսի պուլունտուղու հալտէ տախի սուլհա մէճպուր իտիմէսի նէ գատար իհթիմալտէն իսէ, Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա անընը էօյլէ պիր ղաֆլէթէ կէլմէլէրի տէ օյ գատար իհթիմալտէն ազագ պուլունմամասը։

Իմտի պիւթիւն տիւնեա իւզերինտէ պէօյլէ պիր միւսթէնա հալէ մալիք պուլունան պու իքի պէօյիւք տէվլէթլէր, չարէսիզ պիր սէպէպ օլմասարգճա, նէ՝ հիսապլա պիրիպիրլերինէ գարշը սիլահ չէքէճէճլիր տիր։

Իշ եալընըզ իլանը հարպ իթմէքլիյէ գալսա, պունտան տա գօլայ պիր շէյ օլմազ, ֆագաթ սօնրատան սոնլարի նասըլ գապիլ օլապիլճէք տիր։

Ինկիլթերրա՞մը Միւճթէմէյի Ամերիգայը չըղնաեարագ, եօգսա Միւճթէմէյի Ամերիգա՞մը Ինկիլթերրայը չըղնաեարագ, պիրիսի տիկէրինի սուլհա մէճպուր իտտէճէք տիր։

Վէ պու շէյ գապիլ օլմատըզը հալտէ, պ'ըր տէֆա պաշլանըլան մուհարէպէնին արզասը նէ՞ սուրէթլէ ալընապիլիր։

Պիր վէ տիկէր թարաֆընը չունտա պունտա ֆէլսաքէթլէրէ տիւշար օլաճագլարը թապիի տիր, ֆագաթ պու ֆէլսաքէթլէրէն գաթի պիր նէթիճէ հուսուլէ կէ թիրմէք գապիլ տէյիլ տիր, վէ մուհարէպէյի տէվամ իյլէմէյէ մէյլ պուլունտուգճա, իքի թարաֆընը տախի, մէգքիւր ֆէլսաքէթլէրի թամիր իտէրէք, էվվէլքինտէն տահա զիեատ գուվվէթլի սուրէթտէ հարպը իլէրու կէօթիւրմէյէ պօլ պօլ քէֆֆի օլաճագ մէնպալարը պուլունտուգճա, գըլըճլա պաշ օլմաեաճագ չէյի, նիհայեէթ իլ էմր թէքրարէն գալմէմէ պաշ իթմէյէրինէ իհթիեաճ հասըլ օլմազ մը։

Վէ պէօյէ պիր հալտէ, մուհարէպէ իթմէքլիյին նէ՞ հիւքմիւ օլապիլիր։

Էկէր Միւճթէմէյի Ամերիգա վէ Ինկիլթերրա տէվլէթլերի, եալընըզ քէնտիլերէ մախսուս օյան պէօյէ պիր միւսթէնա հալէ մալիք պուլունմուշ օլմասալար իսի, պիրիսինին օն պէշ պինիք վէ տիկէրինին տախի իքի եիւզ պինիք օրտուլարը եէրինտէ, ագալլի պիրքը միլիօնլուգ օրտուլարը պուլունմասը լազըմ կէլիր իսի։ Վէ քէմմէտէպիլիր քի, Ռուսիա վէ Ալէմանիա, վէ Ավթրիա տէվլէթլերի, Ինկիլթերրա, Ֆրանսա, վէ Միւճթէմէյի Ամերիգայա Ներպէթէն ֆագըր հալտէ իքէն պիրքը միլիօն ասքէրլիք օրտուլարա հիւքմ իտէպիլմէքտէ իքէն, Ինկիլթերրա իլէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերի իքիչեր միլեօնլուգ պիրեր օրտու թէտարիք իտէմէզլեր տէյի։

Մաամամ քի իմի բագամ հէնուզ տիւնեա իւզերինտէն մահվ օլմամըշ տըր։ Իմտի պէօյէ պիր տահիհլիի ինքեար իթմէք տախի գապիլ տէյիլ տիր։

Պունունլա պէրապէր, նէ Ինկիլթերրատա, վէ նէ տէ Միւճթէմէյի Ամերիգատա, գուրա իլէ ասքէր տէվշիրմէք ուսուլի եօգ տուր։

Վէ պու տախի իքի ճիհէթտէն նէչէթ իտեր։

1° Տիկէր տէվլէթլեր իւզերինէ հիւճում իթմէք էֆքեարընտա պուլունմամըշլարընտան։

2° Տիկեր տէվլէթլերին քէնտի իւզերլերինէ հիւճում իթմէյերինտէն գորգուլարը պուլունմամըշընտան։

Վէ պու իքի ճիհէթ տախի, չարէսիզ պիր սէպէպ օլմասըզճա Ինկիլթերրա իլէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերինին պիրպիրլերինէ գարշը մուհարէպէ իթմէյլի իհթիմալինի, միւքին օլապիլտիի տէրէճէտէ չիւրիւթմէեէ քէֆֆի տիրլեր։

Վէ Բանամա գանալընը աչելմասընտան պու իքի տէվլէթլեր պէյնինտէ զուհուրա կէլէն մէսէլէ տախի, չարէսիզ պիր սէպէպ օրմագլըգտան օ գատար ուզագ պուլունմագտա տըր, նէ գատարքի, պիր Զուլու գրալընը Ինկիլթերրայա բէյիսի վիւքէլա նասպ օլունմասը։

Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերի պու կիւնքի թէհլիպերիւ օլունաճագ հալլերի. նէ վասրլ օլմուչլար իսէ, քէնտի ճօղրաֆիտաճա մէվգելարը եարտրըմը իլէ տէվամ իթմիշ օլտուգլարը սուլհ բօլիթիգասը սայէսինտէ օլմուչլար տըր։ Վէ այլ խուսուս պու իքի գարնտաշ միլլէթլէր պէյնինտէ, պու բօլիթիգա աղաճը էօյլէ գավի քէօքլէր սալմըշ տըր քի, էօյլէ տաի մէսէլէլէր բիւգկեարլարը իլէ տէվրիմէսի, ինթիմալլերին էն սօնրաքիսի տիր։

Ֆագաթ պունունլա պէրապէր, մատամ քի մէյտանտա պիր մէսէլէ վար տըր, վէ պու մէսէլէնին հալինէ գըլըճլն սէլահիյէթի պուլունմատըզը էֆքեարընտայըզ, իմտի տիկէր պիր սուրէթլէ հալլ օլունապիլմէսի, եախօտ նասըլ քի տէտիք, մուխթարատան խալի օլամաեաճագ սիքիթ բէրտեսի իլէ իսթիւ էօրթիւմէսի լազըմ կէլէճէք տիր։

Պագլարընը արզու իլէմէլերի թապի օյան մուհարէպէ ինթիմալի պէրթարաֆ իտիտիքտէն սօնրա, պագը գալան տիկէր իքի ճիհէթլերտէն, սուլհէն թէսվիյէ օլունմասը ճիհէթի տահա զիեատ իհթիմալտէն կէօրիւնիւր։ Վէ պու թարիք մուհարէպէ թարիքի իլէ պուչագ զըրունա թապի օլմայըպ, հագգ զըրունա թապի պուլունտուզունտան, պու մատտէտ թարաֆէրինին հագգլարընը թահթը միթալեա ալմագ տախի, պէնտիմիզին իքմալի իչուն թապիաթը մաալահթատան տըր։

## ՏԱԼՄՍՅԻԱ

### ՎԷ

### ՀԷՐՍԷՔ ԻԽԹԻԼՈՒԼԸ

Գէրէ-էֆենտու Բէյմիթ կազէթասը՝ Պօսնա վէ Հէրսէք ահվալի հագգընտա պէր վէհճը աթի մալիումաթ վ'ըյօր։

«Գուրսի ասք'ըլէնին իհլասը թէսարիքինէ տէվամ օլունույօր։ Իսլամար մուհաֆէրէթէ մէրեալ օլուպ, օրթէտօգս Բուսմար տախի՝ հէման պատիհավա էմրաք ալմադ էֆքեարը իլէ Մուսլիմանլարը հիճրէթէ թէշվիգ իթմէքտէ տիրլեր։ Ֆօչա վէ Մթուլչա վէ Գուրսի գրալընը ինկիլթերրայա բէյիսի վիւքէլա նասպ օլունմասը։

Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերի պու կիւնքի թէհլիպերիւ օլունաճագ հալլերի. նէ վասրլ օլմուչլար իսէ, քէնտի ճօղրաֆիտաճա մէվգելարը եարտրըմը իլէ տէվամ իթմիշ օլտուգլարը սուլհ բօլիթիգասը սայէսինտէ օլմուչլար տըր։ Վէ այլ խուսուս պու իքի գարնտաշ միլլէթլէր պէյնինտէ, պու բօլիթիգա աղաճը էօյլէ գավի քէօքլէր սալմըշ տըր քի, էօյլէ տաի մէսէլէլէր բիւգկեարլարը իլէ տէվրիմէսի, ինթիմալլերին էն սօնրաքիսի տիր։

Ֆագաթ պունունլա պէրապէր, մատամ քի մէյտանտա պիր մէսէլէ վար տըր, վէ պու մէսէլէնին հալինէ գըլըճլն սէլահիյէթի պուլունմատըզը էֆքեարընտայըզ, իմտի տիկէր պիր սուրէթլէ հալլ օլունապիլմէսի, եախօտ նասըլ քի տէտիք, մուխթարատան խալի օլամաեաճագ սիքիթ բէրտեսի իլէ իսթիւ էօրթիւմէսի լազըմ կէլէճէք տիր։

Պագլարընը արզու իլէմէլերի թապի օյան մուհարէպէ ինթիմալի պէրթարաֆ իտիտիքտէն սօնրա, պագը գալան տիկէր իքի ճիհէթլերտէն, սուլհէն թէսվիյէ օլունմասը ճիհէթի տահա զիեատ իհթիմալտէն կէօրիւնիւր։ Վէ պու թարիք մուհարէպէ թարիքի իլէ պուչագ զըրունա թապի օլմայըպ, հագգ զըրունա թապի պուլունտուզունտան, պու մատտէտ թարաֆէրինին հագգլարընը թահթը միթալեա ալմագ տախի, պէնտիմիզին իքմալի իչուն թապիաթը մաալահթատան տըր։

Գուրսի գրալընը Ինկիլթերրայա բէյիսի վիւքէլա նասպ օլունմասը։

Ինկիլթերրա վէ Միւճթէմէյի Ամերիգա տէվլէթլերի պու կիւնքի թէհլիպերիւ օլունաճագ հալլերի. նէ վասրլ օլմուչլար իսէ, քէնտի ճօղրաֆիտաճա մէվգելարը եարտրըմը իլէ տէվամ իթմիշ օլտուգլարը սուլհ բօլիթիգասը սայէսինտէ օլմուչլար տըր։ Վէ այլ խուսուս պու իքի գարնտաշ միլլէթլէր պէյնինտէ, պու բօլիթիգա աղաճը էօյլէ գավի քէօքլէր սալմըշ տըր քի, էօյլէ տաի մէսէլէլէր բիւգկեարլարը իլէ տէվրիմէսի, ինթիմալլերին էն սօնրաքիսի տիր։

Ֆագաթ պունունլա պէրապէր, մատամ քի մէյտանտա պիր մէսէլէ վար տըր, վէ պու մէսէլէնին հալինէ գըլըճլն սէլահիյէթի պուլունմատըզը էֆքեարընտայըզ, իմտի տիկէր պիր սուրէթլէ հալլ օլունապիլմէսի, եախօտ նասըլ քի տէտիք, մուխթարատան խալի օլամաեաճագ սիքիթ բէրտեսի իլէ իսթիւ էօրթիւմէսի լազըմ կէլէճէք տիր։

Պագլարընը արզու իլէմէլերի թապի օյան մուհարէպէ ինթիմալի պէրթարաֆ իտիտիքտէն սօնրա, պագը գալան տիկէր իքի ճիհէթլերտէն, սուլհէն թէսվիյէ օլունմասը ճիհէթի տահա զիեատ իհթիմալտէն կէօրիւնիւր։ Վէ պու թարիք մուհարէպէ թարիքի իլէ պուչագ զըրունա թապի օլմայըպ, հագգ զըրունա թապի պուլունտուզունտան, պու մատտէտ թարաֆէրինին հագգլարընը թահթը միթալեա ալմագ տախի, պէնտիմիզին իքմալի իչուն թապիաթը մաալահթատան տըր։

Պիլքէ վէ Կաչգա վէ Նէվէսին վէ Թրէպինտէ պէօյիւք պիր հէյէճան պուլունուպ, Հէրսէք ասիլերի Գրիվօչի ասիլերի իլէ մաախապերէ իտերէք ժանտարմա վէ ասքէր մէվգիլերինէ հիւճիւմ իթմիշլեր տիր։ Հէրսէք վէ Պօսնատա իխթիալ պուլունաղը չայիալարընտա խալը միւպալաղա վար իսէ տէ, թեատպիրը ինթիխաթինին իթթիխազը մերթէպէի վիւճու

տեվլեթի՝ էշգբեանը թեէտիպի ղբմելնտա հէր պիրի պիր ալայ բիեատե։ պիր թաղուր ազգը վե պէր պաթարեա տաղ թօքունան իպարեթ օլարագ պիր թաղըմ տաղ ֆբբգալարը թէչբիլ իտէճեք տիր։

Ամիրալ էյրան գօմանտասընտա պուլունան ռօնանմա տախի գաթարօ նէհրի բիշկեհընտա հաղբը վե ամատ պուլունանագտըր։

—

Հէրսէք էշգբեասը սէրկէրտելերինտէն Ռագու Մագանօվի՝ Թրիէջքեատ ախղու կիրիֆթ օլունուգ, Պօսնա վե Հէրսէքտե պիր խայի ատէմէրին իսեանա դիմէտխալ օլտուգլարընը մուսատագ օլարագ իզէրինտէն պիր չօգ էվրագ տախի պուլունմուշ տըր։

## ՄԷՔԵԱԹԻՊ

### ԿՈՎԿԱՍ

Գբթի մէգքիւբ մախպիրիմիզին ենէ Ակյցխասան 12 դեկա. թարիխէ եազադը սիկէր մէքթուպ տըր՝

Վերջին նամակաս ծանուցեր էի Ձեզ թէ Երուսաղէմայ պարտուց համար այս կողմերն նպաստահաւաքութեան ելնող Արժ. Սահակ վարդապետ Խաչատրեան, Ակյցխայի մէջ տեղական կառավարութեան կողմանէ արգիլուեր էր նպաստ հաւաքելու, և հրաման ընդուներ էր անմիջապէս սահմանէն դուրս ելնելու։ Այս դէպքին մանրամասնութիւնքն հոս իմանալով, կը փութամ Ձեզ հաղորդել։

Սահակ Վարդապետ Տփղիսէն Ջեռնունայի երբ Ակյցխա հասնելով նպաստահաւաքութեան կ'ըսկսի, գաւառապետն իմանալով, զՍաքիւեան Առաջնորդ արքեպիսկոպոսն առ ինքն կոչելով կը հարցանէ թէ՝ Բարձրագոյն կառավարութենէն մանաւոր արտօնութիւն ստացած է, ըստ Ռուսական օրէնքի, նպաստ հաւաքելու, Առաջնորդն ալ կը պատասխանէ թէ՝ ըստ Պալաժէնիայի տրամադրութեան, Հայ եկեղեցական մը կարող է վեհ. կաթողիկոսին հրամանաւն ու կոնդակաւը ի նպաստ Հայ եկեղեցեաց և այլ բարեպաշտական հաստատութեանց, նուէր հաւաքել. առանց հարկ կենալոյ Բարձրագոյն կառավարութենէն մանաւոր արտօնութիւն ստանալու։

Առաջնորդը կը մեկնի, իսկ գաւառապետը հետևեալ օրը կը պահանջէ որ նուիրահաւաք վարդապետն իր անցագիրը բերէ ներկայացնէ տեղական կառավարութեան։ Սահակ վարդապետ պատասխան կը ղրկէ թէ՝ անցագիրն ի Տփղիս մնացեր է։ Ասոր վրայ գաւառապետն կ'Սահակ վարդապետն կը հրաւիրէ անձամբ էջեն ներկայանալու, և հայտնելով թէ՝ անցագիրն Տփղիս ո՞ւր և որո՞ւմ մնացեր էր, որպէս զի գրելով այն տեղէն բերել տայ։ Սահակ վարդապետ կ'ատիպուի այնտեղ ճշմարտութիւնը խոստովանելով ճշգրիտ եղելութիւնը յայտնել թէ՝ ինքը և Մամբրէ վարդապետ առապարանօք Երուսաղէմէն ճամբայ ելած ըլլալով. անցագիրներն Երուսաղէմայ Ռուսական հիւպատոսին ալ ներկայացնելու ժամանակ չեն ունեցեր (թէպէտ ուրիշ աղբիւրներէ իմացած ենք թէ ինչո՞ւ համար իշխեալ երկու վարդապետք առանց անցագիր իսկ առնելու։ առապարանօք Երուսաղէմէն մեկներ և կ. Պոլիս հասեր են.) Պոլիս երբ անցագիր կուղեն առնուլ, կ'իմանան թէ դեռպանատունը պիտի գրէ Լչիմածին և վեհ. Հայրապետն կողմանէ հաւանութիւն տուուելէ յետոյ անցագիր պիտի տրուի իրենց, և մտածելով որ այս դործողութիւնը առնուազն 2 ամիս պիտի տեւէ, ուստի պարապ տեղը Պոլիս ժամանակ կորուսած չըլլալու համար, կ'որոշեն Օսմ. պարզ անցագրով Տրապիզոն երթալ և անկէ առնուլ անցագրերնին։ Երբ Տրապիզոն հասնելով անցագիր կուզեն առնել, հոն ալ միևնոյն դժուարութեանը կը հանդիպին, հիւպատոսը պատասխանելով թէ՝ մինչև որ վեհ. կաթողիկոսին կամքը չհարցնէ, չէ կարող Հայ եկեղեցականի անցագիր տալ։ Վարդապետներն հոս ալ ժամանակ չը կորսնցնելու համար, կեղծ անուամբ մէկմէկ աշխարհական մարդու անցագիր հանել կը տան, և այդ անցագրովկը յաջողին ռուսական սահմանէն ներս մտնելու։ և որոց այս հնարամտութիւնը՝ զարմանալի զուգադիպութեամբ մը այս անգամ Ակյցխայի մէջ երևան կ'ելնէ։

Սահակ վարդապետի սոյն խոստովանութեանը վրայ, գաւառապետը կը հրամայէ իրեն որ ժողովարարութիւնը դադրեցնելով ըսպասէ մինչև որ գլխաւոր կառավարութենէն այս մասին ստանալիք հրահանգն իրեն հաղորդէ։ Գաւառապետն անմիջապէս եղելութիւնը իմացնելով Տփղիսի նահանգական կառավարութեան, հրահանգ կ'ստանայ որ յիշեալ վարդապետին ժողովարարութիւնը դադրեցնելով, մինչև 7 օր պայմանաժամ տայ իրեն Ռուսիոյ սահմանէն ալ դուրս ելնելու։

Այս հրամանին վրայ է որ իրողութիւնը ծանուցուելով Առաջնորդին կողմանէ առ էջմիածնայ հոգևոր կառավարութիւն, միևնոյն ալ անմիջապես թղթակցութիւն կը բանայ կառավարութեան հետ, բարձրագոյն հրաման ստանալու յիշեալ վարդապետաց առարգել նպաստահաւաքութեանն համար։ հրաման մը՝ որ առնուազն երկու ամսուան ժամանակի կը կարօտի, զի ինդիրն մինչև Ռուսիոյ կայսեր պէտք է երթայ և իրմէն պէտք է բղխի հրամանը։ Մինչ այս մինչ այն, Սահակ վարդապետ ալ այժմ Տփղիս վերադառնալով անդ կ'սպասէ, մինչև որ ակնկալեալ բարձրագոյն հրամանը գայ հանի ձեռքը, մինչ դեռ իւր ընկերն Մամբրէ վարդապետ Պաքուի և Շամախիի կողմերն կ'իմանամք թէ մեծ յաջողութեամբ իւր պաշտօնը կատարելու վրայ կը գտնուի։

Լչիմածնայ Սինոդի երբեմն քարտուղար Պ. Յովհաննէս Հովսեանց, որդի Հռոմի փախչելէն բաւական ժամանակ յետոյ՝ զրոյց մը տարածուեր էր թէ՝ նա Սէլանիկ հաւատափոխութեան մէջ մեռեր է, այս անգամ Ասիական Տաճկաստանէն այս կողմերն եկող ուղևորաց ոմանց առած արժանահաւատ և վստահելի տեղեկութիւններէն կ'իմանամք թէ՝ Հովսեանց տակաւին կենդանի լինելով, Անատոլուի Հայարնակ քաղաքներն իբրև Հայազգի դաստառ կամ դաստիարակ շրջելով դեգերելու վրայ կը գտնուի եղեր։

Հետաքրքրական և կարևոր նոր տեղեկութիւն մ'ալ կը փութամ հաղորդել Ձեզ։

Ռուսահայք և մանաւորապէս տեղւոյս Հայ կղերն, նկատելով որ աշխարհիս այլ և այլ կողմերն ցրուած Հայ ժողովուրդներն, մերթ ձիրուիթ, մերթ Միսիոնարական և մերթ այլ և այլ օտարակրօն քարոզչաց ուռկանին մէջ որսացուելու վտանգին ենթակայ լինելով, մանաւանդ այս վերջին ժամանակներս ևս առաւել զգայի եղած են օտարակրօնից կողմանէ սոյն գործերն, Հայկական եկեղեցւոյ ժամբողջութեանը նախանձախնդրութենէն ներշնչեալ, այս անգամ մեծ խորհուրդ մը դնելու են, Հայկական առաքելութիւն կամ քարոզչական ընկերութիւն մը կազմելու, նպատակ ունենալով իրենց ծախիւրը քարոզչելու յուղարկել ուր որ Հայք կը գտնուին, օտարակրօնից հրապոյրներէն զանոնք զգուշացնելու, պահպանելու։ հոգևոր պիտոյքին հոգալու, ինչպէս են կրօնական գրքեր, Աւետարան, Սաղմոս և Հայկական դաստիարակութեան ոյժ և մղում տալու, և դպրոցական ու կրօնական պիտոյքներն ալ ձրիաբար մատակարարելու։ Այս պիսի առաքելութեան մը հարկը այժմ ամենէն աւելի զգալի կը նկատեն, տեսնելով որ մանաւանդ Տաճկաստանի մէջ մինչդեռ մէկ կողմանէ Անգղիական միսիոնարական ընկերութիւններ կը կազմուին երթալ Ասիական Տաճկաստանի մէջ քարոզելու և բողբականութեան կրօնը տարածելու, միւս կողմանէ Թուրքիոյ Հայոց ազգային գործոց վիճակն ամենէն աւելի վատթար կացութեան մը մէջ ինկած, Պատրիարքն հրաժարած, ժողովը և ժողովականք չտոթած, Հայ լրագրութիւնն ափ ի բերան մնացած, Հայ ժողովուրդն ալ ապշած և ինչ ընելիքը չգիտնալով չուարեալ մընացած, ամեն ժամանակէն աւելի անկարող և անզօր կը գտնուին Տաճկահայք իրենց գաւառացի եղբարցը ոևէ օգնութեան հասնելու. ուստի իրենց դրացի Ռուսահայոց կը մնայ համախմբելով իրենց ոյժը, աշխատիլ թէ՝ Հայ ժողովուրդը օտարաց ուռկանն իյնալու վտանգէն ազատելու և թէ՝ այլ և այլ քաղաքական պատճառներով Հայութենէ օտարացեալ կէս—կրթեալ և վայրենի համարուած ցեղերը՝ նորէն Հայութեան ծոցին մէջ բերել վերադարձնելու։

Ձեռնարկ մը, արդարև, որ ինչքան հրապուրիչ, այնքան ալ մեծամեծ դժուարութեամբք պարաւանդեալ կերևի, եթէ ոչ այլոց, գոնէ ինձի։

## ԹԻՎՃԻՀԱԹ

Տեվարի պէլէտիէ միֆլեթթիշը ումում լիլի՝ Սալաէտին պէյ էֆէնտիյէ։

Եէնիքէօյ Տարէի պէլէտիէսի միսիրլիի՝ բիրթպէկի սանիյէ սընֆը միթեմտիրի իլէ տէվարի պէլէտիէ միֆլեթթիշը ումումի սապէդ ճէմալ պէյէ։

Բէրմանչահ պաշ շէհիրէնտէրլիկի՝ թէրճէմէ օտասը խիւլաֆասընտան Մէհմէտ Ռէֆիդ պէյէ։

Պէլկրատ սէֆարէթը Յէնիյէսի գանշէլարիը՝ Պապը Ա-ի թերճէմէ օտասը խիւլաֆասընտան Պեհա պէյէ թէվճիհ պուրուլմուշ տըր։

—

Եավերանը հաղրէթը Շէհրիարիէն վէ թէֆթիշը ասքերի գումիսիօնու ազասընտան պահրիյէ միրալայը Հագը պէյ իշխանի Մէհիտի։

Տաղիսթան սիւվարի պէօլիւիւ միւլազիմի պէտէրհան պէյէ տէօրտիւնճիւ բիւթպէ Մէհիտի։

Սէլանիք թէլէկրաֆ միւֆէթթիշի Բարիմէֆէնտիյէ տէօրտիւնճիւ բիւթպէ Մէհիտի։

Եէնիշէհիր թէլէկրաֆ միւտիրի Շիւքրի էֆէնտիյէ տէօրտիւնճիւ բիւթպէ Մէհիտի իհսան պույրուլմուշ տըր։

## ՄԻԽԹԷՖԷՐԻԳԱ

Բէթէրսպուրկտա վագը գէշլրդ սարայը միճէտտէն ինչա օլունաճաղընտան, Զար իլէ ֆամիլեասը չիմտիլիք երնէ կաչինա սէրաեընտա իգամէթ իտէճէքլէր տիր։

—

Բումանիա հիւքիւմէթի՝ Ավթրիատաֆ Սթիրի ֆապրիգասընտան էսլիհի ճէթիտէ միւպայասը իչիւն ագտը մուգավէլէէ թէչէպպիւս իթմիշ տիր։

—

1683 սէնէսինտէ վիէննա չէհրինին Օսմանլըլար մուհասէրէսինտէն գուրթարըլմասը կէչէճէք 1883 սէնէսինտէ թամ 200 սէնէյէ պարիզ օլաճաղընտան, իշպու միւնասէպէթլէ պիր սէրկի քիւչատը թէքրիֆ օլունմուշ վէ թէքրիֆը մէգքիւրը թէտգիգի իլէ պիր բարօրթօ իթասը պիր գօմիսիօնա հէվալէ օլունմուշ տըր։

—

Կէչէնէտ վիէննատա միւհթէրէգ օլան ռինկ թէաթրօսընընը ԵՐԳԷԹԸՍԸ ալթընտան հալա եանմըշ ինսան քէմիքէրի երդընլարը պուլունմադա, վէ պինանընը քեամիլէն հէտմինէ տէվամ օլունմագտա իմիշ։ Մէգքիւբ աֆէթտէն միւսապ օլանար իչիւն ճէմ իտիլէն իանէ պիր միլեոն ֆիորինի թէճավուզ իթմիշ տիր։

—

Իչիւնճիւ Նաբօլէոն իլէ մախտումը Բրէնս Էմբէրիալը ինկիլթերատա մէտֆուն պուլունան նաչարընը գաչբմագ իւզրէ Ֆրանսատան ինկիլթերայա պիր գաչ Ֆրանսէզը կէչտիի վէ մագասէտը մէկքիւր իչիւն պազը թէչէպպիւսաթը ֆիլիլիյէտէ պուլընտրգլարը սապզդ իմբերաթօրիցա էօժէնի թարաֆընտան ինկիլիզ հիւքիւմէթինէ խապէր վերիլմիշ օլմաղլա, բօյնս վասէթասը իլէ միւշարիլէյհիւմանընն մէզարլարը նէզարէթ ալթընա ալընմըշ իսէ տէ, հէնուզ պիր սերբիլթէ էլէ կէչմէմիշ տիր։

Մամաֆիհի պու արալըգ միւշարիլէյհիւմանընն նաչարընը Ֆրանսայա աչբմագ իչիւն պազը կիզլի թէչէպպիւսաթ մէվճուտ օլտուղու տէրէճէի պէտահէթթէ վարմըշ իսէ տէ, պունուն նէ մագսէտտէ մէպնի օլտուղու մէճհուլ տըր։

—

Իչիւնճիւ Նաբօլէոն իլէ մախտումը Բրէնս Էմբէրիալը ինկիլթերատա մէտֆուն պուլունան նաչարընը գաչբմագ իւզրէ Ֆրանսատան ինկիլթերայա պիր գաչ Ֆրանսէզը կէչտիի վէ մագասէտը մէկքիւր իչիւն պազը թէչէպպիւսաթը ֆիլիլիյէտէ պուլընտրգլարը սապզդ իմբերաթօրիցա էօժէնի թարաֆընտան ինկիլիզ հիւքիւմէթինէ խապէր վերիլմիշ օլմաղլա, բօյնս վասէթասը իլէ միւշարիլէյհիւմանընն մէզարլարը նէզարէթ ալթընա ալընմըշ իսէ տէ, հէնուզ պիր սերբիլթէ էլէ կէչմէմիշ տիր։

Մամաֆիհի պու արալըգ միւշարիլէյհիւմանընն նաչարընը Ֆրանսայա աչբմագ իչիւն պազը կիզլի թէչէպպիւսաթ մէվճուտ օլտուղու տէրէճէի պէտահէթթէ վարմըշ իսէ տէ, պունուն նէ մագսէտտէ մէպնի օլտուղու մէճհուլ տըր։

—


ԷՕՄԻԼԻՐ ՕՍԿՈՒԹԱՍԸՆԱ ՏԱՒԻՐ

## ՎԻԷՆՆԱՆԸՆ ՄԻԼԼԷԹ ՊԱՆԳԱՍԸ

Իչպու պանդա էօմիւր սիկուրթասընտան մատտա, չօճուգլարընը պէօյիւմէսինէ գատար պիր սէրմայէ բէյտա իթմէք իւզրէ ագչէ տախի դապուլ իսէր։

Պու պանդա Սուրբէ պանկէյէ նէլարէնինտէն 1869 յուլիս 8 վէ Մաճարէոնան ընթսբէր նէլարէնինտէն 1870 օքտոմբր 27 Բուէնէյրէյնէ վէ 747/640 նումէրօլարը էլէ էմնիյէտ տէր էմմիշ տէր։

Մէգքիւր պանդա՝ ինսանընն էօմիւրունիւ մուայյէն իքրամիյէլերիլ վէ քեամֆիթէի չէրարթը մալիւմ իլէ սիկուրթա խատր։ Եանի էօմրիւնիւ սիկուրթայա գայմագ իսթէյէն ատէմ կէրէք հէր նէ վագթ վէֆթաթ իսէ, իսկ կէրէք սիկուրթա միւտտէթինտէն օգնդրա սաղ գալը իսէ, պու պանդա օ ատէմին թային իթտիկի մզգտալ մէպլաղը, վէ օրթագլաղը օլան սէրմայէլերի սիկուրթա խատր։

Մէգքիւր պանդա՝ թաէպ օլանան թագմինաթը, ասլա թէնգիրն վէ թէնգալ իթմէքտէգի սէքիզ կիւն ասնդրա թէէտիյէ խատր, վէ ինանիյէթ բերմէրլիք գավալտինէ թէվֆիգէն, քէնտի միւդթերիլերինէ բէք միւսահա չարթլար վագ էյլէր։

Տահա զիյատէ մալիւմաթ վէ թաֆսիլաթ ալմագ իչիւն Անէնցիա բէք չօգ լեսանտա ըիսալէլէր թէտարիք իթմիշ տիր։

Թէ-լէֆօ էվ Մբբբ էյն-պաչբնա ոճէրի
Ա. Հէնթիէր

Գալաթատա Գարաքէյտէ պօրսանդն գարշըսընտաքի տաֆրէնին իքինճի գաթընտա 13 նումէրօլու օտատա։

Սիամպզտա Գիւչիւք եէնի խանտա Մ. Հէրմ. Ա. Հալչթէն վատէոի կէչմէկ օլան հէր սիկուրթա պէտէլինի ախղ ու գապուլ իթմէյէ մէճբուր տըր։


«Թէքտիրլէրին հաղը տըր, Թասդիք իտէյիմ. լաքին պէնիմ տէ իթիզարլարըմ վար տըր։ —Զաթէն չգդտան պէրու սանա ուզան վէ մուֆասսալ պիր մէքթուպ եազմագ իչիւն հէր կիւն քէնտի քէնտիմէ գարար վէրիրիմ. լաքին ագչամ օլուճնա, իչտէն բէք եօրկուն օլտուղումտան, գալէմի էլիմէ ալամայըլ եազմաղըմա աֆրլըը վէ սապահա գատար տէրին պիր ույգու չէքէրիմ։ —Շաֆագ պէօքիւնէ ատէթ իսթինտիկիմ վէճհէյ ուլանը, վէ կիչինիկ պիր ազ սիզէնտիքտէն սօնդրա իչէ պաչլարըմ. . .

«Պունտան մատտա սանա մէքթուպ եազմատըղըմա սէպէպ սէնի ունութտըղըմ տէյլլ տիր. . . Ֆիկաբ գալէմիմէ ըագամլար եազարագ հիսապլար իթտիկիմ էսնատէ էքսէրիա զիհնիմ Պրէթանիա էյալէթինէ տօղրու ուչար, վէ իսթէիյար պէսլէմէն իսլոն իլէ չիմտի եալընընդա եաչատըղն օլ քիւչիւճէք խանէնին էշիկնատէն իչէրի կիրբէ։ Բէտէրսիին պահրիեէ գայմագամը իւնիֆօրմասը ալա Թասվիր իսլամվիշ բէսմինտէն պաչգա պիր թէկելինաթը օլմաեան սալօնու խաթրըմա կէթիրիր, սէնի բէք կէնիշ վէ բէք կիւզել պիր մէնզարէեէ նազը օլան քիւչիւք վէ եօգուշ պիր պաղչէնին իչինտէ զիհնիմէ արարըմ. օ պաղչէտէն Պրէսթ զիմանը ալա Ռվկիանս տէնիզինին վիւսաթ ու ճէսամէթինի տէրինաթը իտէրիմ. մէգքիւր պաղչէտէ սէնի՝ տէնիզին բիւզկեարլարը ալա բիճ գալմըշ վէ գըմբանմըշ արմուտ ագաճերնն կէօլկէսի ալթընտա օթսէրմուշ պուլընբուրմ.—սանա «ֆլնի կէլտիմ» տէրիմ, սանա սարբլըը վէ պիթիւն գուվվէթինէ սէնի եիւրեկիմին իւզէրինտէ սըզարըմ. . .

«Նէ շարէ քի պուլնար հէր բույա տըր, բէք թաթը պիր դույա տըր. լաքին ըագամլար կէօգիւմէ իլինինէ պու բույա զայալ օլուր կիտէր. . . ամապա պու բույա նէ՞ վագթ սահիհ օլաճագ. Ալլահ պիլիր, պէն պիլէմէմ.

«Ձալիտէճիկիմ, պու ագչամ միթատտէն ազ եօրկուն օլտուղումտան, ուզուն ուզամլըկ սէնինէ կէօրուշլուգ սիւալլէրինէ ճէվապ վերմէք մէճմունիյէթինէ վէ մէսրուրիէթինտէ պուլունմագ իչիւն պու ֆրսաթատան իսթիֆատէ իսթրիմ.

«Էվվէլա պախթիեար օլուգ օլմասընընը սիւալ իսթեօրսուն. հիչ պիր թէքտուտա կէօսթէրմէքսիզին աչընդատան աչընդա ճէվապ վերիրիմ քի, էվվէթ պախթիեար վէ մէսուտըմ։—Մամաֆիհ պու սատաէթիմ իւզէրինտէ գարա պուլութլար վար տըր. պու պուլութլար՝ տուլդուսուզ արզուլարատան վէ ֆիկրէ չընմասը միմքինիզ բէք կիւզել իւմիտլէրտէն իպարէթ տիր։

«Հէնէն հիչ պիր չէյ սագլամայաճաղըմ, լաքին իսթիտատընտան պաչլամագը տըր. . . —Ասֆրընընա կէլիր մի, պիր գաչ սէնէ էվվէլ Պրէսթ մէքթէպինտէ իքմալը թահսիլ իթտիկիմ սըրատա պէնի եանընտա սագլամագ իսթեր վէ պանա սէր իտի. —«Պիզ գէնկին տէյիրիզ, վէ լաքին ամուճամըզ թարտիքն։ «տան պիզէ վէրիլէն ալթմըշ պին ֆրանգըն իսրասը իլէ պիր պահրիսէ զապ։ «Թիկտէն տուլ գալտըղըմ իչիւն պտըղըմ թէգպիւտ մասալը իքիմիրինի նաֆագա՞ «պանա քիֆայէթ իսէպիլիր. . . Իմտի պէնտէն սորբմա, էվվատըմ, վէ տիւ։ «չիւն քի, իթիրահաթ վէ իսթիդլալ՝ էյտէ օյտուգճա արդու օլունան սերբէթ։ «տէն ջոգ սլա տըր։»

«Պունա ճէվապ վերտիմ քի, սիզին տուլլուղընընդատան տօղրայր պաղընընդ մասալ իլէ ալթմըշ պին ֆրանգըն սէնէվի կէթիրտիկի պին պէշ եիւզ լիրա եալընընդ սիզին իսթիխարլարընընդատա բահաթ պիր եօմիր կէչիրմէնիզէ եարար. պէն քէնտի քէնտիմէ պիր իշ բէյտա իթմէյիմ։ —Բէք չօգ հըրսը չանըմ եօգ իսի, լաքին մարիմինիզ օյտուղու վէճհէյլ պօշ կէզմէյի սալա հաղ իթմէմ. ֆայատսըզ ատամը հիչ սեվմէմ. . .

«Հէր նէ գատար բէտերիմ թարտիքնտան, բէք մէշհուր տէյիլ իսէ պիրէ տալա ինքնար օլունմագ պիր սալըղատէ ֆամիլեայա մէնսուպ իսէմ տէ, ումուրը պահրիսէ վէ եա սաքերիյէտէ պիր մեվզու բէյտա իթմէկէ արդու իթմէքտէ իսթիմ. . . Զէնկին օլա իսթիմ, սահիպի սէֆինէ օլուր իսթիմ. . . Յտագը օյտուղումտան պտնա պիր թարիգ բէյտա իթմէյէ չալըշմագ լազըմ իսթի. . .

«Բարիզ կէլիպ մէքթէպը թիճարէթինի մէքթէպը ալէնայի տերպէրինէ մէշգուլ օլտուգտան սօնրա Պրէսթ պանդէրի ծօսթումուզ Մ. Բէրկարուէնին թավսիէսիյլէ Մ. Վիդթօր Տիտիէնին պէօյիւք պանդասընա կիրտիմ վէ չօգ կէչմեիպ մումանլէրինին բէք չօք մուհտապէթ ու էմնիյէթթի գարշանարմ։

«Լուչ սէնէ ֆրանսա գալտուգտան սօնդրա ալագարմ քի պու իշտէ իկերլէմեիպ պէն տէ քէնտի քէնտիմէ պիր պանդա ալմագ իչէն հիչ պիր սերմայէ բէյտա իսթմէեէճէկիմ. պունուն իւզէրինէ տահա կէնիշ վէ տահա մուքէմմէլ թիճարէթ եէրէրիյէ ուզրատմագ տրզուսը Մ. Տիտիէյ ալչըրըմտա, մումանլէյհ պէնի մէճմուն իթմէեէ չալըշաճաղընը վատ իթտի։

«Պիր գաչ կիւն սօնրա Մ. Տիտիէ պէնի օտասընա չաղըրըգ տէտի.

«—Զանընմտա պուլտում։—Պագ նէ տիր։—Մուչթերիլէրիմտէն բէք զէնկին վէ բէք թամահքեար պիրի քէնտի եաղընը վէ սանտրգբեարը իւզէրինէ հագլը եա հագսըզ չիսգէ իսթէրբէք եօլ սէրմէյ օլտուղունտան պու իքի մէմուրիեթի տէ իճրաեէ մուգթէտիր էմնիյէթի պիր ատամ իսթէեօր։—Պու իշ սիզէ միւնասիպ մի տիր։— Իչինիզ աղըրճա օլուգ մաչընընը ալա պէօյիւք պիր չէյ օլմաեաճագ տըր. լաքին օ իշտէ պիր գաչ այ զարիֆընտա պանգալարընը պազը սէնայի իշլէրինին թէֆթերուաթընը եէրինէ թէֆթերուաթընը եէրինէ էօյրէնէպիլիրսինիզ. . .

«Պունուն իւզէրինէ սիւալ իթտիմ.

«—Պու միւդթէրինիզ նէ՞ իչլէ մէշղուլ տըր։

«—Բարիզին էն պէօյիւք քէրէսթէ ֆապրիգասընընա մաղիք տիր վէ պէօյիւք սէրվէթի վար տըր. . .

«—Լաքին միւթէպէլբ վէ բիսյէթլի պիր ատամ մը տըր. . .

«—Շիւպհէսիզ, զիրա թահահհատաքընը տայմա թէմամբյա խֆա իթմիշ տիր. . .

«Պու ճէվապը բէք տէ մանթըգա մուվաֆֆագ կէօրմէմիմ իսէ տէ, միւճատէյէ կիրիշմէք իսթէմէտիկիմտէն, իթիրազ իթմէքսիզին տէմիմ.

«—Պու ատամընն խամ նէ՞ պիր։

«—Աչիլ Վէրտիէ։ . .

«—Բէրէսթէ ֆապրիգասը նէ՞ բէտ տիր. . .

«—Պիլի բըլաթըմընտա տըր. . .

«Իսթէմէյէրէք իւզէրիմէ պիր թիթրէմմէ կէլտի։ Հագիգաթէն զարիպ տէմ՞լ մի տիր քի, բասթ կէլէ եաղընընդ մէմուրիյէթինէ կիրիյոր իսիմ ֆապրիգասա քի, եկեր Աչիլ Վէրտիէնին պիր թանէճէք գըզը օրթաղա իսի պիզիմ օլաճագ իսի. զիրա, էլպէթտէ իսթրընընդա կէլմէքտէ տիր, ամուճանընդ Ֆիլիպ Վէրտիէնին Վաֆիեէթնամէսինտէ միւնտէրիճ պիր պէնտին ահքեամընընա, մէրգումէ չօճուգ էօլմէճիկլունտէ թէքմիլ վարիտաքը սիզէ գալտաճագ իսի։

«Պու մէմուրիեթի գապուլ իթմէզսէն էվվէլ քէնտի քէնտիմէ էճիճէ տիւճիուլ թաշընընդա։—Սանա պագը հագգըմ օլաճագ օլան պու գատար քիւլլիեթլի զէնկինինիզ գէօգիսիւն էօճիւնտէ օյտուգճա գալպիմտէ պիր ֆէնա հասէտ թօխունմը բէյտա օլաճաղ մը տըր տէյու քէնտի քէնտիմէ սիւալ իթմէքտէ. . .

«Բէնտի քէնտիմէ իթտիկիմ շու սիւալտէն մէճմուն օլարագ հասէտ հըրա իթմէեէճէկիմէ քէնտիմէճ էճիճէեէթ բէյտա իթտիկիմտէն, պէնիմ իչիւն պիր կէօնա թէհլիքէ օլմաղընընա գարար վերտիմ. . .

«Տիւչունմէք իչիւն երիմի տէօրթ սատթ մէօհլէթ խթէմիշ իսի իսէմ տէ, օ ուզամը կիտուգ Մ. Տիտիէյի պուլտում վէ տէտիմ.

(Տէվամ)

Պուլկարիոթան սերպէսթի թարգմանարարը Սուլթան Նամընտա պիր կազէթա իհտաս իթմիշլէր իսէտ, պու կազէթա պիր գաչ նիսպէթ տէն սանդրա տէվամիտ մէմիշիր։

—

Շարգի Ռումէլիսէ պու քէրրէ պիր մէզահ կազէթաբը մէվգրի ինթիշարէ չրգարագ. էալէթը մէզքիւրէ մէմուրիյինի զիեատէ. սիյէ իսթիհզա իտիյոր։

—

Շգ օտրատա չրգմագտա իքէն պիր վագթտան պէրու իսթիեարի օլարագ թաթիլ իտիմիշ օլան ըշէոլա նամ վիլայէթ կազէթասը էէնիտէն մէվգրի ինթիշարէ վազ օլունմուշ տրը։

—

Ռուսիա Զ սրընը ռէսմը թէթէվիւնէ կէլէճէք մարտ այնտա ալուգու պուլաճագ իքէն, յուրիսէ գատար թէէսիր օրնմէզ տրը։

## ԹԻԼԻԿՍԱՅ

Ա.ամս Հալա.

(Դա.ա ադամ կէլէն Ռէնէլիգիլ)

Լոնտրա 23 յունվ.

Գահիրէտէն Ֆէյսլ Նէ-ը կազէթասրնա պէրվէճճը ալի եազըլմըշ տրը։

«Հարպիյէ Նէզարէթի միսթէշարը լահրդ Արապի պէյին թահթը գօմանտասընտա պուլունան ալայ Բոզէթ կէօնտէրիլմիշ տիր։

«Ռուսանտա իճրան հիւքմ իթմէքտէ օյան իսթիլալը մէն լթմէք իչին մահալը մէզքիւրէ կիթմէք իւզրէ 4 ալայա էմր վերիլմիշ տիր։»

Պրիքսել 23 յունվար

Պէլճիգանէն միլլէթ պանգասը՝ ոգօնթօսընը 100տէ 5 1/2 տան 6/ա դիպաղ իթմիշ տիր։

Բարիզ 23 յունվար

Մէճլիսը մէպուսան՝ կէլէճէք բէնչչէնպիհ կիւնիւ գանունը էատէնին թաատիյթ լայիհասընը թանթը միզաքէրէեէ ալաճագ տրը։

Տարմա զանն օլունտուզունա կկօրէ, լայիհասը դապուլ օլունմատրը թագտիրտ։ Հէյէթը միւքէլա խթիֆա իտեճէք տիր։

Պօրտա խապէրլէրի էյի կէօրիւնիւեօր. բէչին բարա իլէ Ֆրանսզ, իթալիան վէ տիկէր եսհապը միւթէպէրէ սաթրն ալընմագտա օրպ, ֆագաթ սէլպալաբ (վալութաճբլար) եվվէճէ թաահիւա օլունան մուամէլաթը թեսվիեէ իչին էմր գապուլ իթմէքտէ վէ պիշիւմէք եէնի թաահիւատթը ըէտտա իլլէմքտէ տիրլէր։

## ԻԼԱՆԱԹ

Մահքէմէի թիճարէթ Ի.ոնա տարէսինտէն կէլէն իլան.

Թէպաահ տեկվէթը Ռաիկէտէն իպպաքիմ վէ Միսաք էսկի չէհիր. լեռնընգարդիկ իրիկիւզէեանա օրան տուլունը մահքիմէլերինին թէսվիյէսի իչին Զարշուի Բէ զրիրտե Բէրտաքինը խանընտա 8 նիմէրօրու տիւքքէանտա մահճաղ օլուպ, մէտեուանը մէրգումանընը մալլէրի պուլունան եազմա եէմէնի վէ եազա պօղա վեհաարգ վէ սէճճատ չէհրը հալը բուսինին գիլիմ ֆիրուխթ իսթիճէֆի Պանտան մուգատտէմ կազէթալար իլէ իլան իտիլմիշ իսէ տէ, եօրիտու օյագ միանսէպէթիլէ եէվմը մէզքիւրտե միպքէքի զուհուր իլէմէպիկնագտէն, միաշալտե եէվմը ախրէ թաալիգ իտիլմիշ իտի։ Պու քէրրէ էյնաք մէզքիւրէ չէհրը մէզքիւրէն 14ինճի բէնճէնպիհ կիւնիւ պիր միաշալտե ֆիրուխթ օլունաճաղրնտան։ թաիպ օլանլարընն եէվմը մէզքիւրտե մահալը սէգպուրտէ պուլունմալարը մահքէմէի թիճարէթի իճրա տաիրէսի թարաքինտան իլան օլունուր։

Թօքհանէի ամիրէ մէճլիսինտէն կէլէն իլան։

Թօքհանէի Ամիրէ իտարէսինտէ քանան Դրրգ—Աղաճ գիլէն, խանընգինտե մէվճուտ օյուպ ֆիրուխթի մուգաբրէր օլան նիհատա. քիմիանէ ճիբրուխը 210 վէ Զէյթիլիկ Պրունը, ֆագաթ չիմնեռուն մէվճուտ ատամ. խանէ ճիբրուխը 300 [illegible] Օսմանը արթունը [illegible] ֆիշէնքխանէտե օրան [illegible] թանտին 4,000 [illegible] 5,000 օգգայա գատարիլ[illegible] բարյասը տախի [illegible] 3 ղրուշտա թաիպի իւղերինտե գալմըշ իտուկինտէն, վէ պուհլարընն թեգաբրուր իտեճէք ֆիյաթը յա էսանը պաիզէլերինին նրսիը եիւզիք Օսմանը ալմունը 100 ղր. հիսապը յա եէվմը թեգաբրուրը-սա բէչլինէն վէ նըսիբը տիկէրի անտէն 15 կիւն սօնդրա տէֆթէն պիթթէսվիյէ նիհայէթ պիր այտա գալտրբրլըգ արգասը ալը. մագ չարթը վէ չէրարթը սարէ իլէ թարիխը իլանտան պէտ իլէ 97 սէնէսի քեանունը սանիհին 18ինճի բաղար իրմէսի կիւնիւնէ գատար միզայէտլէրի իճրատ վէ գարարը գաթիլերի վերիլեճէկի կիպի էրթէսի սալը կիւնիւ տախի 100տէ 5 զամը գապուլ օլունաճաղընտան, իչթիրասընը թալիպ օլանլարըն՝ էչէսի մէզքիւրէրի կէօրմէք իւզրէ մարիպէյան ֆիչէնքխանէ վէ Զէյթին Պրունու ֆագրիգասը մէմուրլարընա վէ չէրարթը մէսուտ թաֆթիլաթընը անլամագ վէ զամմլարընը ԻԹա իլլէմէք իչիւն տախի գիրը օլունան կիւնլերին սահթ 10ա գատար թօքհանէի Ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթ իլլէմէլերի իլան օլունուր։

11 քեանունը սանի 97 3—1

Տէրսատէթ մէրքէզ իճրա տարէսինտէն կէլէն իլան.

Արպան օղլու Յովհաննէս տաղանընն խաղինէի ճէլիլէտ մահքիմ. մինպիհ տէյին պուլունան մէպա լիզը մալիսէէնին թէսվիյէսի իչիւն մէտեուանը մուամալէյին էօհատսինտէ պուլունան իւսկիւտարտա Գրբզգլըտա միլլէթ պաղչէսի գաբչըսընտա պուլունան սօգագ իչինտէ սէր գուրէնի էսպագ մէրհում Նէչէթ պէյին պաղը գուրպինտէ միթեսարրբի օլաուզուպիր գրմա թարա իլէ Մալթա գարիյէսինտէ Պաղատտ ճատտէսինտէ 1500 տէնիմ արաղիսի պունտան ագտէմ միզայէտէյէ գօնուլարագ, զիքր օլունան թարյա 155 լիրա վէ արագիսի լիրա 100 ղրշ. հիսապը յա 47,350 ղրշ. պէտէլ իլէ Թաիպլերի էօհտսինտէ թեգարրուր իմմիլ իսէ տէ, գիքր օլունան թարյա 7 լիրա վէ 3 ռուպ լիրա տահա զամմ վուգուպուլարագ 162 լիրա իլէ 3 ռուպ լիրայա պալիղ օլմուշ, թարիխը իլանտէն 31 կիւն գատար եանի չուպաթը 13,ինճի կիւնիւ սահթ 10ա գատար թալիպի էօհտէսինէ ֆէրաղը իճրա գրբընճաղընտան, կէրէք թարյա վէ կէրէք արագիյէ հէր քիմ թալիպ իսէ բէյ ագչէսիյ է կէլիպ բէյ սիրմէսի վէ միւտտէթը մէզքիւրէ խիթմընտա թալիպ օլանլարընն մէրքէզ իճրա տարիբէսինտէ պուլունմասը տէօրտիւնճիւ տէֆա օլարագ տարիբէի մէզքիւրէտէն իլան գրբընը։

Իւչիւնճիւ մահքէմէի թիճարէթտէն կէլէն իլան.

Իղհարը իիլաա իտէն Պողլաճը Յակոբն խուսուսթը իիլաահիսինին ռուլէթինէ ասհապը մաթլուպատան Գոստաքի Հաճբուլօ իլէ Մկրտիչ Մանուկեան էֆէնտիլէր՝ էսալէթէն սինտիք թային իտիմիշ օլտուգլարընտան, միֆիլիը մէրգում գիմմիթինտե ալաճաղը օլանլարդ՝ գանուննամէի թիճարէթին 199 վէ 200ինճի մատտէլերի մուճիպինէ, իչպու քեանունը սանիհին 14ինճի բաղար էրթէսի կիճինիւնէն իմմիպարէն 20 կիւն ֆարիզնտա պէհէր բաղը էրթէսի վէ բէնճէնպիհ կիւնլերի սահթ 6 ոան 7եէ գատարիչիւնճիւ մահքէմէի թիճարէթէ կէլէրէք. աճաճագլարընը իթեան իլէ գալտ իմտիրմէլերի իլան օլունուր։

## ԷՎԴԱՖ

12 .. 145 .. 21750 .. 18150 (1) Պէյօղլունտա Թօզ Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 145 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէրո պիւթիւնիւ։

.. 7 .. 85 .. 12,750 .. 8500 Պէյօղլունտա Թօզ Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 85 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 8 .. 155 .. 31,000 .. 23250 , Պէյօղլունտա Թօզ Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 155 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 11 .. 130 .. 19,500 .. 16250 , Պէյօղլունտա Թօզ Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 130 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 10 .. 162 .. 24,300 .. 23,300 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 162 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 9 .. 70 .. 10,500 .. 7,000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 70 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 1 .. 200 .. 40,000 .. 30 000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 200 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 2 .. 100 .. 20,000 .. 15 000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 100 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 3 .. 91 .. 18 200 .. 15,000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 91 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 4 .. 94 .. 18,800 .. 15,000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 94 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 6 .. 113 .. 22,600 .. 15,000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 113 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

.. 5 .. 100 .. 20,000 .. 15,000 , Պէյօղլունտա Թօզ—Գօբարանտա Մէզարլըգ ճատտէսինտէ պէրմուճիպը խարիթա 100 զրա պիր գրթա արսաի վագ ֆիյէի խալիէնէին պիւթիւնիւ։

Գալատէ մուհարրէր արսալարընը 3 մահ զարֆընտա մուալէէն օյան 7 հաֆթա միւտտէթը իլանընտան 7ինճի իլան միւտտէթի օյան իշպու 97 սէնէսի քեանունը սանիհինին 11ինճի բաղար էրթէսի կիւնիւնէ. էէն իթիպարէն շէհրը մէզքիւրընը 18ինճի բաղար էրթէսի կիւնիւ սահթ 6տան օնա գատար հուզուրը նէզարէթտէ միւզայէտէի ինթիհայէսի իճրա գրբընճաղընտան, հէր նէ գատար զամմ վուգու պուլուր իսէ գապուլ օլունուպ, վէ էրթէսի սալը կիւնիւ տախի երի զամ պէշ վէ տահա զիեատէ զամմ վուգու պուլուր իսէ գապուլ իտիլէրէք, անտէն սօնդրա Պապը Ամիսէ արզ ու իսթիյզան օլունաճաղը, վէ գրմէթը մուխամմէնէնին էօշրիւնէ միւսավի բէյ ազչէսինի միսթասհրպէն էյեամը մէզքիւրէտե էվգաֆը Հիւմայուն Մահիլաթ տարէսինէ կէլիպ, բէյ ազչէլերինի թէսլիմը խամզ՝նէ իտէրէք միւզայէտէսինտէ պուլունմալարը լազմ կէլէճէյի եէտինճի օլարագ իլան օլունուր։

(1) Ճիւմէլէլերին պաշլարընտա իլք հիզատա պուլունան բագդամար մահիւլաթը նիմէրօլարընը, իքինճի հիզատաքիլէր մէգդարը զըրալարընը վէ իչիւնճիւ հիզատաքիլէր գըմէթը մուխամմէնէլերինի վէ տէօրտիւնճիւ հիզատաքիլէր տախի պէտէլը միւզայէտէլերինի պիտիրմէքտէ տիրլէր։


## ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐՇԸ ՍԻԿՈՒՐԹԱ

## NORTH BRITISH AND MERCANTILE INSURANCE COMPANY

ՆՈՐԹ ՊՐԻԹԻՇ ԷՆԴ ՄԷՐՔԷՆԹԱՅԼ

Նամ Լոնդրա վէ էդինբրա եանկը Սէնէրալ էնսիուրընս էքսբանէսը.

| | | |
|---|---|---|
| Ասլ սէրմայէ | Ինկիպգ լիրասը | 2,000,000 |
| Էքսէդիմիշ սէրմայէ | 450,000 | |
| Եանկրն չիպէսինտէն հասըլ օլան իհթիեաթ ադէէսի | 1,156,690 | 1,506,690 |
| 1878 սէնէսինտէ քեսրը սաֆի | | 976,119 |

## NORTHERN ASSURANC CONPANY

ՆՕՐԹՀԷՐՆ

Նամ Լոնդրա եանկը վէ էօմր Սէնէրալ էնսիուրընս էքսբանէսը.

| | | |
|---|---|---|
| Ասլ սէրմայէ | Ինկիլիզ լիրասը | 3,000,000 |
| Էքսէդիմիշ սէրմայէ | 150,000 | |
| Եանկրն վէ էօմր չիպէսինտէն հասըլ օլան ինթիյաթ | 362,000 | 712,000 |
| 1878 տէ սաֆի քեսր | | 375,000 |

Սահիպ էֆէնտիլէր, գալատէյէ էյէ սէնէրալ էնսիուրընս էքսբանէսընը ՊԻՐԼԷՇՄԻՇ ՕՆԻՆՃՈՒ ՆԱԿԼ ՕԼՈՒՆՄԱՍԸ, ԵԱՆԿԸ ՎԷ ԷՕՄՐ ՍԷՆԷՐԱԼ ԷՆՍԻՈՒՐԱՆՍԷՍԻ ԱՐԱՍԻՆԴԱ ԵՂԱՆ ԶԷՔ ԷՕՅԼԷՔԷՐԸ ՀԷՐԷՔԼԷՐԷ, ՎԷ ՍԻՄԱՅԼԱՐԴԱ ԲԱՂԼԷՆԷՆ ԷՆԼԱ ԷՎԼԷ։

Մեպքէր էքսբանէսընը, էնէրջի պարէլէ Ինլիզթէրէյի մուէնիյինէ, սէնէտէրինի Ամերիքայա մուէնիյինէ, սէնէտէրինի Ամերիքայա մուէնիյինէ էնէրջի էքսբանէսընը ԵՂԱՆ ՀԷՐԷՔԼԷՐԷ ՎԷ ՍԻՄԱՅԼԱՐԴԱ ԲԱՂԼԷՆԷՆ ԷՆԼԱ ԷՎԼԷ։

Շիմդիյէ քադար օլօրօլար ինկիլիզ, ամերիքայի վէ գանատա սէնէրալ էնսիուրընս էքսբանէսընը Ամերիքայա մուէնիյինէ սէնէտէրինի Ամերիքայա մուէնիյինէ էնէրջի էքսբանէսընը ԵՂԱՆ ՀԷՐԷՔԼԷՐԷ ՎԷ ՍԻՄԱՅԼԱՐԴԱ ԲԱՂԼԷՆԷՆ ԷՆԼԱ ԷՎԼԷ։

Գալատէ մուհարրէր արսալարընը 3 մահ զարֆընտա մուալէէն օյան 7 հաֆթա միւտտէթը իլանընտան 7ինճի իլան միւտտէթի օյան իշպու 97 սէնէսի քեանունը սանիհինին 11ինճի բաղար էրթէսի կիւնիւնէ. էէն իթիպարէն շէհրը մէզքիւրընը 18ինճի բաղար էրթէսի կիւնիւ սահթ 6տան օնա գատար հուզուրը նէզարէթտէ միւզայէտէի ինթիհայէսի իճրա գրբընճաղընտան, հէր նէ գատար զամմ վուգու պուլուր իսէ գապուլ օլունուպ, վէ էրթէսի սալը կիւնիւ տախի երի զամ պէշ վէ տահա զիեատէ զամմ վուգու պուլուր իսէ գապուլ իտիլէրէք, անտէն սօնդրա Պապը Ամիսէ արզ ու իսթիյզան օլունաճաղը, վէ գրմէթը մուխամմէնէնին էօշրիւնէ միւսավի բէյ ազչէսինի միսթասհրպէն էյեամը մէզքիւրէտե էվգաֆը Հիւմայուն Մահիլաթ տարէսինէ կէլիպ, բէյ ազչէլերինի թէսլիմը խամզ՝նէ իտէրէք միւզայէտէսինտէ պուլունմալարը լազմ կէլէճէյի եէտինճի օլարագ իլան օլունուր։

## Maritime Insurance Cie. ,Limited of Liverpool

Capital Lt. 500,000

## ՄԱՐ ԹԱՑՄ

ՏԷՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սէրմայէ 500,000 ինկ. լիր.

Սահիպի իմրա, վարօր վէ եէլքէն կէմիլերի վէ տէրուռնինէքի էշեա վէ էմթեասը դայիթ ֆիյիտէի չարթարլա սիկուրթայա թուրմագ իչին մէզքիւրէ գուժրանա թարաֆընտան բուխասթ ինթիխապ իլլէ մէճմիր։ Ֆիյաթ վէ սայիրէ հագգընտա մալիմաթ ալմագ իսթէյէնէրին, Գալատասա Գումհանի խանը քէօչէսինտէ տէմիր քէօրբիյէ նազըր օլան օտայա միւրաճաաթ իլլէմէլերի։

Մէզքիւր գումբանեարընն ամէնթ գոր

ՋՕՀՆ ԲՈՒՌԻ

Վէ ումուր ու մէսալիհինէ մէմուրը ումումի

ԳԱՌՆԻԿ Ց. ՍԵՐՈԲԵԱՆ

## Ա. ԳԷԼԱՄԱԹԻ

վէ

## ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸՆԸՆ

ՊԷՕՑԻԻԳ ՏՈՒԽԱՆ ՖԱՊՐԻԳԱՍԸ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 31ՆՃԻ ԿԻԻՆԻՆՏԷ ՊԷՕՕՂԼԸՆՏԱ ՏՕՂԲՈՒ Ե ՕԼՏԱ

461 ՆԻՄԷՐՕՏԱ ԳԻԻՇԱՏ ՕԼՈՒՆՏՈՒ

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՑԱԶ ԱՆՏՕՆ ՍԱԳԱՑԵԱՆ

## ՄԱՐՄԱՐԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ ԹԷՆԵՍԻՐԻ

## DR LALOR'S PHOSPHODYNE OR VITAL ELIXIR

TRADE MARK

ՅՈՎՀԱՆ Ռ. Տ. ԼԱԼՕՐ 1862տէ իյճատ իտուպ պու իսմի վէրմիշ տիր։

Պու իլաճ Հիմոֆոթանտա, Զինատ վէ մուսթէմիզքեսթատա կէրէք գարա ճիւրէ թէէսիր իսլէեիճի վէ կէրէք պիլճիմէ ալաթը հայաթիյէի թագվիյէ վէ թահքիմ իտիճի խարիգիւլատէ պիր մուալիճէ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ ֆոսֆորտման մուրքքէքէպ պիր թէրթիպ օլուպ, տրմտաղ վէ կէօզէ բէք հօշտը։ Պու իլաճ՝ նէպպաթի ալգալցիտա թապիր օլունան էճզատան միբէքքէպ բարլագ պիր սու տրը վէ ֆէվգէլատէ գուվվէթ վիրիճի հասսէլէրէմմիլիք տիր։ Շիմտիքի իլմի քիմեանքն էն ալա էսէրի օլուպ, իչինտէ հիշ պիր մուղիր վէ տէրէճէսինտէն զիյատէ մուսիպ էճզա եօգտրը, հիշ պիր սուի թէէսսիրատէ պուլունմազ, մէչհուր հէքիմլէր տախի վիճուտուն գուվվէի հայաթիյէսինի թէճտիտ իտէճէք ֆէվգէլատէ պիր գուվվէթէ մալիք օլտրգընը վէ պու խուսուսատա հիշ մանէնտի օլմատրգընը թաստիգ իթմիշլէրտիր։ Գանը, պէյնի վէ սընրրը թագէլէնտիրիր։ Պու իլաճ սուրէթի միւքէմմէլէտէ ադա վէ ասսիրէնին պիլճիմէ մուամաթրնա վիւսաթ վէ իւմրան վերիր, գանը տալա զայա իմտիրմէզ, վէ պէտէնէն վէ եախտա զիհտին բէք զիյատէ չաբբարլարգտա եօրնուղուրգն էօնիւնիւ պէրր։ Զիհնի սէլլինէ, սատատէթ, բարլագլըգ վէ թէէսիր վէրէն պէյնի վէ սընրը վէ ադասէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուրար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ սընրրարընը վէ գանըն հէր նէվի պօղուգլուգլարընը սէրիեան վէ սուրէթի տայիմիյէտե աէֆ իթտիկի իչիւն պու կիւնքիչ կիւնտե վերիլէն պիլճիմէ թէրթիպաթը էն ալասը տրը։ Սընրրարալա գանըն պօղուգլուգլարը, էէք զիյատե սընրը զայրիլըգը, ումումի բգովվէթսիզլիգագը վէ վիճուտ զասֆըգուլագ գըժրլիքլարը, գուվվէթ զայպ օլմագ վէ իչահա գարանմագ, մյոե հաղիմիզլիկի վէ գարաճիյէր հասթալարը, եէլ սընրրարտա ագրը, մէրագ, հէր տէրէճէտե սընրը գուվվէթսիզլիկի, գուվվէի հաֆրդէ զաեաթը, պէյնի եումուլգալրը, քէօթրիմիլիք, սըրի էմիքքէքի աղրը, լումպաիօ եանի կէօպէք սանէսաը, սիեաթիք եանի զայլա սընրընտա եէրլի պիր ագրը, պէյ վէ մէտանէ խասթալրը, սիսիք գօրու վէ զայրիհիմ վէ զայրիհիմ, նէօվպէթիլի սըթմա, ըրթազմագ, թրդնէֆէսիք, վէրէմ, էսկիմիշ գալպ հասթալրը, սրբանա վէ տէրի հասթալրը, աղալէթ գաբրիրը, վագթսըզ քէօրլիք, էլհասրլ ինսան վիճուտընտա հէր հանկը ազանքի գուվվէի հայաթիյէսինին նօգսանընտան նէյէթ իտէն պիլճիմէք իլէթ վէ հասթ ալըրլար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ թեկսիրի

Իրի գաթ տրը վէ ասլա պօչա չրգամազ. պիր թարաֆտան պու իլաճ սըրրը գուվվէթինի արթիրրը, վէ տիկեր թարաֆտան գանընի վէ ազալէթին գուվվէթինի թէճտիտ իսէրը պիր վազէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուրար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ սընրրարընը վէ գանընի հէր նէվի պօղուգլուգլարընը սէրիեան վէ սուրէթի տայիմիյէտե աէֆ իթտիկի իչիւն պու կիւնքիչ կիւնտե վերիլէն պիլճիմէ թէրթիպաթը էն ալասը տրը։ Սընրրարալա գանընի պօղուգլուգլարը, էէք զիյատե սընրը զայրիլըգը, ումումի բգովվէթսիզլիգագը վէ վիճուտ զասֆըգուլագ գըժրլիքլարը, գուվվէթ զայպ օլմագ վէ իչահա գարանմագ, մյոե հաղիմիզլիկի վէ գարաճիյէր հասթալարը, եէլ սընրրարտա ագրը, մէրագ, հէր տէրէճէտե սընրը գուվվէթսիզլիկի, գուվվէի հաֆրդէ զաեաթը, պէյնի եումուլգալրը, քէօթրիմիլիք, սըրի էմիքքէքի աղրը, լումպաիօ եանի կէօպէք սանէսաը, սիեաթիք եանի զայլա սընրընտա եէրլի պիր ագրը, պէյ վէ մէտանէ խասթալրը, սիսիք գօրու վէ զայրիհիմ վէ զայրիհիմ, նէօվպէթիլի սըթմա, ըրթազմագ, թրդնէֆէսիք, վէրէմ, էսկիմիշ գալպ հասթալրը, սրբանա վէ տէրի հասթալրը, աղալէթ գաբրիրը, վագթսըզ քէօրլիք, էլհասրլ ինսան վիճուտընտա հէր հանկը ազանքի գուվվէի հայաթիյէսինին նօգսանընտան նէյէթ իտէն պիլճիմէք իլէթ վէ հասթ ալըրլար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ թեկսիրի

Իրի գաթ տրը վէ ասլա պօչա չրգամազ. պիր թարաֆտան պու իլաճ սըրրը գուվվէթինի արթիրրը, վէ տիկեր թարաֆտան գանընի վէ ազալէթին գուվվէթինի թէճտիտ իսէրը պիր վազէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուրար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ

Ֆոսֆորտման մուրքքէքէպ պիր թէրթիպ օլուպ, տրմտաղ վէ կէօզէ բէք հօշտը։ Պու իլաճ՝ նէպպաթի ալգալցիտա թապիր օլունան էճզատան միբէքքէպ բարլագ պիր սու տրը վէ ֆէվգէլատէ գուվվէթ վիրիճի հասսէլէրէմմիլիք տիր։ Շիմտիքի իլմի քիմեանքն էն ալա էսէրի օլուպ, իչինտէ հիշ պիր մուղիր վէ տէրէճէսինտէն զիյատէ մուսիպ էճզա եօգտրը, հիշ պիր սուի թէէսսիրատէ պուլունմազ, մէչհուր հէքիմլէր տախի վիճուտուն գուվվէի հայաթիյէսինի թէճտիտ իտէճէք ֆէվգէլատէ պիր գուվվէթէ մալիք օլտրգընը վէ պու խուսուսատա հիշ մանէնտի օլմատրգընը թաստիգ իթմիշլէրտիր։ Գանը, պէյնի վէ սընրրը թագէլէնտիրիր։ Պու իլաճ սուրէթի միւքէմմէլէտէ ադա վէ ասսիրէնին պիլճիմէ մուամաթրնա վիւսաթ վէ իւմրան վերիր, գանը տալա զայա իմտիրմէզ, վէ պէտէնէն վէ եախտա զիհտին բէք զիյատէ չաբբարլարգտա եօրնուղուրգն էօնիւնիւ պէրր։ Զիհնի սէլլինէ, սատատէթ, բարլագլըգ վէ թէէսիր վէրէն պէյնի վէ սընրը վէ ադասէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուրար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ սընրրարընը վէ գանընի հէր նէվի պօղուգլուգլարընը սէրիեան վէ սուրէթի տայիմիյէտե աէֆ իթտիկի իչիւն պու կիւնքիչ կիւնտե վերիլէն պիլճիմէ թէրթիպաթը էն ալասը տրը։ Սընրրարալա գանընի պօղուգլուգլարը, էէք զիյատե սընրը զայրիլըգը, ումումի բգովվէթսիզլիգագը վէ վիճուտ զասֆըգուլագ գըժրլիքլարը, գուվվէթ զայպ օլմագ վէ իչահա գարանմագ, մյոե հաղիմիզլիկի վէ գարաճիյէր հասթալարը, եէլ սընրրարտա ագրը, մէրագ, հէր տէրէճէտե սընրը գուվվէթսիզլիկի, գուվվէի հաֆրդէ զաեաթը, պէյնի եումուլգալրը, քէօթրիմիլիք, սըրի էմիքքէքի աղրը, լումպաիօ եանի կէօպէք սանէսաը, սիեաթիք եանի զայլա սընրընտա եէրլի պիր ագրը, պէյ վէ մէտանէ խասթալրը, սիսիք գօրու վէ զայրիհիմ վէ զայրիհիմ, նէօվպէթիլի սըթմա, ըրթազմագ, թրդնէֆէսիք, վէրէմ, էսկիմիշ գալպ հասթալրը, սրբանա վէ տէրի հասթալրը, աղալէթ գաբրիրը, վագթսըզ քէօրլիք, էլհասրլ ինսան վիճուտընտա հէր հանկը ազանքի գուվվէի հայաթիյէսինին նօգսանընտան նէյէթ իտէն պիլճիմէք իլէթ վէ հասթ ալըրլար։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ թեկսիրի

Իրի գաթ տրը վէ ասլա պօչա չրգամազ. պիր թարաֆտան պու իլաճ սըրրը գուվվէթինի արթիրրը, վէ տիկեր թարաֆտան գանընի վէ ազալէթին գուվվէթինի թէճտիտ իսէրը պիր վազէթին գուվվէթինի պու իլաճ պագը թուրար։

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ

Թարաֆընտան իմզա օլունմուշ տրը։

Պայ Հավզտա 32 Ն.Ռ. Կէսֆրտ Ըսթրրիթսէ

ԼՕՆՏՈՆ Ն. ՈՒ. ԷՆԳԼԱՆՏ

Ֆոսֆոտինին սահիպի վէ մուհտիսի։

Սուրէթի խթիմալ. Եէմէքտէն էվվէլ կիւնտե իչ տէֆա պիր չորպա գաշրը։

ՍԹամպոլ, Գալաթա, վէ Պէյօղլունուն պէօյիւք էճզախանէլէրինտէ պուլունուր։

Թիւրքիա, Ռումանիա վէ Պուլկարիա իչիւն սէճէրեէ պուլունան սահիպի նէզդինտէ Թօքատ վէ բէրաքէնտէ սաթըլըր։

ԷՄՄՕՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ

Ումումի ինկիլիզ մաղազասը Ն. 93 վէ 97 Եիւքսէք գալատրրմտա զասրթա մէրքէզի գուրպինտէ։

Գալաթա

ՍԹԱՄՊՈԼ


## ՍԱՐՐԱՖԻՑԷ

### ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լոնտրա 23 Յունվ.

| | |
|---|---|
| Ինկիլ. էհսամը Ինկ. Լիր | 100 1/16 |
| Օսմ. էհսամը աչըլաը | 11 1/4 |
| » » գարանտը | 11 1/4 |
| Իսթիգրազ 65 | 14 3/4 |
| » 69 | 12 1/4 |
| » 71 | 66 |
| » 72 | 25- |
| » 73 | 10 1/4 |
| Օսմանը պանգասը | 19- 1/4 |
| Մըսըր տուլուն. մուքթա հրաւ | 64 1/4 |
| » իսթիգրազը | 87- 3/4 |
| Բուսթա իսթիգրազը | 85- 3/4 |
| Գամպիո Բարիզ 9 այ վաաւ | - |

Փարիզ. 23 Յունվ.

| | |
|---|---|
| Ֆրանս. էահ. 3 % Ֆր. | 82 60 |
| » » 5 գրօնուզ | 113-75 |
| Օսմ. էհսամը աչըլաը | 12 40 |
| » » գարանտը | 12-30 |
| Իսթիգրազ 65 , Ֆր | 80 |
| » 69 | 70 |
| » 73 | 60- |
| Մըսըր ֆոնտ. մուքթա հրաւ | 330- |
| Գրեսի Լիոնէ | 825- |
| Օսմանը պանգասը | 765- |
| Բուսմէլի չըմէնտըֆէրի | 49-25 |
| Իթալիա էհսամը | 86 25 |
| Գամպիո Լոնտրա 3 այ վաաւ | 25-14 |

Վիէննա. 23 Յունվ.

| | |
|---|---|
| Ակիս ֆիորին | - |
| Բուսմէլի չըմէնտըֆէրի | - |

### ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

| | |
|---|---|
| Էհսմ ումմ. տիւն ագչ. զաբ. | 13 26 |
| Գազ. ապասի աչըլաը | 13-19 |
| Իսթիգ. 63 (Մուքթօն) 6 % Ֆ. | 75- |
| » 65 » 6 % Ֆ. | 72- |
| » 69 (Բիլնաբ) 6 | 65- |
| » 72 (Գոն տիւ Թրէզօր) | 25 87 |
| » 73 6 % Ֆ. | 61- |
| Բուսմէլի չըմէնտըֆէր 3 | 50 25 |
| Ագէէ ֆոյիզի | 09- |
| Տէբօր Ղրշ | - |
| Տէբօր » | - |

### ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

| | |
|---|---|
| Գրեսի ժէնէրալ | 7- 8 |
| Ոսամպոլ պանգասը | 11- |
| Սուրէթի ժէնէրալ | 5-18 |
| Թրամվայ | 3 60 |

### ԱԳՋԵԼԷՐԻՆ ՖԻՏԱՔԸ

| | |
|---|---|
| Օսմ. միրասը 100 ղրշտան | Ղշ. Փ. |
| Գէյազ մէհիսիյէ ֆարգը | 108- |
| Մէթալիք » | 205- |
| Պէչիք » | 208- |
| Ամբարգ » | 126-20 |
| Գազբր » | 615- |
| Գայմէ » | 915- |
| Ինկիլիզ միրասը | 110-20 |
| Ֆրանսզ ալթունու | 87-26 |
| Փոլ | 90- 5 |
| Գրիմիզ ալթունու | 51-20 |
| Գարպօն գայմէս